



# Ա Զ Գ Ի Ն Տ Ո Ւ Լ

— օր 2 —

## ՃԵՆՔԵՐ ԵՒ ՃԻՆԱՐԱՐՆԵՐ

— — —


[ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ]

Խորեց՝ Ե. ԽՍԽԱՆԵԽԱՆ

— օր 3 —

Տպագրութ. Ա. Ալիքի 1921:

1921



Ա Զ Գ Ի Ն  
Տ Ա Խ Ա Լ Ը

---

ՃԵՆՔԵՐ ԵՒ ՃԻՆԱՐԱՐՆԵՐ

---

[ԱՆՑԵԱԼԷՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ]

Խազմեց՝ Լ. ԷՍՈԽՅԱՆՆԵԱՆ

---

Տպագրութ. Ա. ԱՂՐԱԲՏԵՆ

1921

Digitized by  
Digitized by

Digitized by Google

Digitized by Google

Digitized by Google

Digitized by Google

1

Digitized by Google

Digitized by Google

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

---

Ազգային Հիւանդանոցը որուն հաստատութեան 89րդ  
տարեդարձը տօնուեցաւ այս տարի, պատերազմի եւ ազ-  
գային աղէսներու վերջին հինգ տարիներու շրջանէն յե-  
տոյ համեմատաբար բարեկարգ վիճակի մէջ կը ներկայա-  
նայ, ունենալով իր բարզաւանան համար հոգածու  
թրեր: Այս հաստատութեան յաջորդական շրջանները  
ներկայացնելու համար ստուար հասորի մը պէս կայ,  
որուն ընթերցումը որբան շահեկան ըլլայ իրեւու կարեւուր  
էջը մեր ժամանակակից ինմասիս պատմութենէն, սա-  
կայն այսպիսի հրատարակութիւն մը ներկային դժուար  
էր: Հոգաբարձութիւնը պյո հրատարակութեան մէջ կ'ամ-  
փոխէ Հիւանդանոցի հիմնարկութենէն ի վեր իր անցու-  
ցած շրջանները, անոր օգտին համար աշխատողները, սա-  
տարդները եւ կը փափաքի որ ամէն հայ ունենայ իր  
սկզբանին վրայ իր այժին առցեւ, որովհետեւ հոն կը պատ-  
երանան անհետացած ազգային մեծ դեմքեր, ազգին  
բշուառութեամբ բոցորուող սիրեր եւ անոր դարման մը  
գտնելու համար աշխատող ձեռքեր: Առնաց օրինակն է որ  
պիտի բացակերէ եւ պիտի ոգեւուրէ մեր արդի սերունդը,  
ազգային այստան կարիքներուն մէջ զբաղիլ նաև Հիւան-  
դանոցով:

---



# ԱԶԳԻՆ ՏՈՒՆԸ

## ՇԵՄՖԵՐ ԵՒ ՇԻՆԱՐԱՐՆԵՐ

(ԱՆՑԵՍԱԼԻՆ ՊԱՏՄԱԿԱՑՆ ԱԿՆԱՐԿԱՆՆԵՐ)

Մարդն իր գործէն դատելով Պէղճեան ամիրա, ի մէջ կը գտնենք հայու ստեղծագործ ուժը, Մեծ մարդիկ մեծ հոգիի տիրացած՝ արդարօրէն կ'արժանանան ժողովուրդի մը ընդհանուր յարգանքին: Ամէն անոնք որ կրցան Ազգին Տան մէջ սփոփուր այս կամ այն տեսակէտով, տեսան այն մեծ սպին զոր Պէղճեան դրած էր մեծ հեռատեսութեամբ: Ազգ. Հիւանդանոցի հիմնարկութեան մէջ ինքնատիպ դրոշմ մըն ալ կայ, Խնչպէս պատմութիւնը կը վկայէ, Ամիրան տօնական օր մը, Նարլը Գարուի եկեղեցին սրբառուրբ արարողութեան ն'րկայ եղած պահուն՝ նոյն թաղի Ջախտաւորաց յարակից յարկէն նոպայէ բոնուած յիմարի մը պոռչառուքը կը լսէ, որուն համար պատարագի Ա. արարողութիւնը կը խանգարուի: Աստուածալիքն Ամիրան վերջին ծայր զգածուած՝ կը մտադրէ Նառլը Գարուի արանց յիմարանոցը այլուր փոխադրել, որպէս զի այլեւս չկպղծուին սուրբ արարողութիւնները: Այս թուականին թերայի եկեղեցիին կից հիւանդարան մըն ալ կար:

Ամիրան, իր ժամանակին աւենէն ազգեցիկ անձնաւորութիւնը, մեծ յարդ կը վայելէր թէ ազգին և թէ օտարին առջեւ: Նոյն ժամանակի մեծանուն Սուլթանը, Մահմուտ Բ., որուն օրով Պոլիս իր ծաղկեալ վիճակին հասաւ, մեծ համակրանք կը տած էր Ամիրային հանդէպ: Այս վերջինը կայսերական հրովարտակը ձեռին՝ կ'ընտրէր Եափ Պուլէի օգասուն և հովասուն բացասանին վրայ, բնութեան նմայլելի մէկ կլիմային տակ, կանգնել բաղձացուած մեծ ձեռակերտը, Ազգային Հիւանդանոցը իր մատուռով եւայլն:

Ամիրան կը փափաքէր որ հիւանդանոցը Մարմարայի «Իշտանաց կղզինելէն» մէկոն մէջ շինուի, բայց ամէն ժամանակի դիւրութեան համար յարմար դատուած էր Ետի Գուլէն, որ այն ժամանակ բոլորովին ամայի էր, ուր յետու շինուեցաւ նաեւ յունաց հիւանդանոցը Ե՞րբ շինուած է Ս. Փրկչեան հիւանդանոցը, այս մասին թեր ու գէմ կարծիքներ կան Ոմանք 1830ը Կ'ընդունին իբրեւ շինութեան թուական, Պատմական փաստերով կ'առաջցուցուին թէ շինութիւնը աւարտած է 1833 ին եւ բացումը տեղի ունեցած է 1834 ին։ Ամիրան իր միամեայ հիւանդութեան պատճառաւ չէ կրցած անձամբ հսկել հիւանդանոցի շինութեան, եւ նոյն հիւանդութեան աղետալի վախճանով, չէ կրցած բացման ներկայ զանոււիլ Այսպէս միծանուն հայը, մեռաւ իր ամենէն մեծաշուք ձեռակերտին բացումը չտեսած, թէ եւ ծերունիներու վկայութեան համաձայն՝ շինութիւնները փութոյ պնդութեամբ կը կատարուէին որպէս զի կարելի ըլլայ մեծանուն բարերարը արժանացնել Բացման հանդէսին։ Ս. Փրկչեան հիւանդանոցին ճարտարապետներն եղան կարապէս ամիրա Պահեան, եւ քեռու յրը՝ Յովհն ննէս ամիրա Սիրվերեան։

Շինութեան առօրեայ զործողութեանց կը հսկէր Եազըճը Պողոս աղա, հայր մեծանուն սպասին Գրիգոր Օսեանի, Գործին ընդհանուր եւ լիազոր վերակացն թիւնն արգէն Միքայէլ ամիրայ Փիշմիշեանի ձեռքն էր Այս վերջինը Պեղճեսն ամիրայի սրասակիցն էր Ազգային հիւանդանոցի հաստատման մասնակցող անուանի գործիչներու շարքին մէջ կ'արէէ յիշել Սամաթիոյ աւագերէց Սոլոմոննեան Տ. Գրիգոր քահանան, բանիքուն, աաճկապէտ եւ կալռւածական օրէնքներու քաջանմուա եկեղեցականը, որ Փիշմիշեան Միքայէլ ամիրային ցոյց տուած է օրինական միջոցները՝ հիւանդանոցին զետինը մահիշտիշ վասնպէն յասիտենապէս զերծ պահելու համար, ինչպէս Փիշմիշեան ամիրան հիւանդանոցի շինութենէն անմիջապէս ետքը զումարուած ամիրաներու յողովին մէջ վկայած է հանդիսապէս, հոչակելով թէ Տ. Գրիգոր քահան անէիր օրէնսպիտութեամբ մեծ հարստութիւն մը շահեցուց ազգին։

Օրուան երեւելի դէմքերէն բաղկացած վարիչ մարմնի մը հոգածութեան ենթարկուեցաւ նորակերտ հիւանդանոցը Անդրանիկ հոգաբարձութիւնն էր ամիրայական շրջանի կարկառուն անձնաւութիւններով։

Ա.	Միքայէլ	Ամիրա Փիշմիշեան
Բ.	Ճանիկ	» Սիմոննեան
Գ.	Յարութիւն	» Երկաննեան

Դ.	Յովհաննէս	»	Աղնաւուրեան
Ե.	Պետրոս	»	Յովհաննէսեան
Զ.	Մհ. Մարտիրոս	»	Պաղտասարեան
Է.	Մազոսւտ	»	Սարիմեան
Ը.	Պաղտասար	»	Գասպարեան
Թ.	Մհ. Յարութիւն	»	Կէլկէլեան
Ժ.	Յովհաննէս	»	Բինկեանեան

Ս. Փրկչի հիւանդանոցի միւթէվէլլիներու ժամանակի մատակարարութիւնան արձանագրութիւններէն գիտենք թէ Փիշմիշեան Միքայէլ ամիրան ինք հիւանդանոցի միւթէվէլլին էր։ Աղնաւուրեան Յովհաննէս աղա ալ հիւանդանոցի Ս. Փրկչի եկեղեցւոյն միւթէվէլլին էր։ Միւրեկվէլի կը նշանակէ վերատեսուչ, մասամբ տէր եւ մատակարար իմաստով։

Ազգ. Հիւանդանոցի մատուռը նշանաւոր է իր հնութիւններով, զոր հօգեւոր զբամազլուխ կարելի է յորջորջել, կան պատմական խիստ կարեւոր մասունքներ, որոնք ուխտաւեղիի մը համար կը կրկնապատկեն իրենց կարեւորութիւնը։ — Այսպէս կ'արժէ յիշտառեկ Պողոս առաքեալլը Ս. Անանիայի զինուն մէկ մատունքը, զոր 1818ին Ասորաց ուասրիանք Տ. Կորկիս արքեպիսկոպոս հուռէր զրկած էր Մեծ Պողոս պատրիարքին, Ս. Յակով Մծրնայ հայրապետին եւ Յովհաննու Ռոկերեանի քանի մը մատունքները։ Ս. Յովհաննու կարապեափ աջ ձեռաց մասունքը, Գրիգոր Լուսաւորչի գաղաքան մասունքը։ Կարծիք մատունքը Անդրէաս առաքեալլը մատունքը։

Կ'արժէ յիշտառեկ պատմական կարեւորութեամբ արժէքաւոր երկու մատունքներ եւս, մէկը Քրիստոնի կողը նիզակով խոյող Ղունկիանու հարիւրապեափն բազկի ոսկրամասունքը, ինչպէս նաև Մեծն Տրդատի կողմէ իրոշանդումով նահատակուած Ս. Հոփիսիմէ կոյսին մատունքը։

Ազգ. Հիւանդանոցի մատուռը իր այս հանգամանքով ուխտաւեղի մը նկատուած է հայ ժողովուրդէն, որ չէր ուծանար մասնաւոր ուխտով մը գալու դէպի Աղղին Տունը, Գաւ առացիներ, գունդ առ գունդ, կը զիմէին իրենց մատաղներով։ Պոլսոյ ամէնէն սիրւած, ամէնէն նուրիւրական այս վայրը կը բաղձացուի նոյն մակարդակին վրայ պահել, ժողովուրդին վառ զգացու միերը արթնցնելով։ Աղղին Տան բնակիչներուն համար յայսպէս միսիթարական էր մատուռի մը զոյութիւնը։ Բայց յաւալի դէպքեր վեր ի վայր շրջեցին ամէն զոյութիւն։ մասնաւրապէս մեծ պատերազմը զրեթէ շատ տխուր վիճակի մը վերածեց հիւանդանոցը։

Ազգին Յունը մատնուեցաւ տեսակ մը սարսափի եւ մեծ անձակութեան որուն երեսէն սարաժամ հնձուեցան այնքան կեանքեր Շէնքերն ալ ունին իրենց կեանքն ու հոգին, նոր հոգաբարձութիւնը եռանդով լծուած այս գործին՝ ամէն ջանք կը նուիրէ ժողովուրդին հետաքրքրութիւնը եւ ուշալրութի նը վառ պահելու այս հաստատութեան վրայ. կը գանէ տեղ տեղ կիսաքանդ շէնքեր, զոր անմիջական նորոգութեան կ'ենթարկէ կարմիր Խաչ զթութեան քոյրերով կ'օժտէ մէն մի յարկաբաժինը, մաքրութեան եւ սպասարկութեան պէտքերը ճշգելով. Մնունդի բաւելաւումով եւ անտեսումով կը լրացնէ ներքին առօրեայ կենսունակութիւնը. Հիւանդանոցի շրջաբակի իր խուզ մնտեթնէն կը փրկուի, ջերմանոցներ կը հաստատուին. Մշակել կուտայ հանդիպակաց բանջարանոցը. Եւ արգէն այդ հողերը կտակուած են լոկ այս նպատակին համար. Այս հեռատեսութեամբ տոգորուած նոր հոգաբարձութիւնը կէտ առ կէտ գործադրեց հին բարերարներու ուղեղիծը, զսրծի ձեռնարկելէ առաջ ապահովելով հաստատութեան առօրեայ կենսունակութիւնը.

Այս պահուն երբ ամէն տեսակէտով կարիքը մեծ համեմատութիւններ կ'առնէր Ազգին տան մէջ՝ երեւան ելան ժամանակի ոգիով տոգորուած գէմքեր Մէջտեղը աշխատութիւն մը կար, ով պիտի ձեռնարկէր առոր. Պատերազմին ադետալի հետքը կ'երեւար նաեւ ամէն մէկ շէմքի առջև. Այս երեւոյթին տակ հիւանդանոցը կը ներկայացնէր մեռելութիւն մը որ գոյութեան իրաւունք չունէր այլեւս Ով էր պատասխանատուն. անշուշտ աղէտը. Նորընաիր հոգաբարձութիւնը որ կոչուած է արդի աղէտին հետքերը գտրմանելու. ստորեւ կը ներկայացնենք. —

Տիկին Մարի Սթամպօլեան (Պատուակալ Ատենապէտուհի)

Պ. Պ. Տօքթ. Եազուպեան (Ատենապէտ)

Տօքթ. Ատիլեան (Ատենադպիր)

Ստեփան Գարաեան

Երուանդ Եռևսուֆեան

Մարթէն Յակոբեան

Գառնիկ Ինձինեան

Հրանտ Գարակէօղեան

Տօքթ. Ֆնտղլեան

Արմենակ Զպուդեան

Լեւոն Աավրուեան

Մկրտիչ Զայլաք

## ՄԵԾ ՀԻՄՆԱԴԻՐԻՆ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐԸ

Աղջային Հիւանդանոցի հիմնադիրը ծնած է 1771 Ապրիլ 10 ին Եւնի գաբու, Հայրն էր կարսեցի վաճառական Մահտեսի Պօղոս Ազա Պէզնի, որ 1768ին առեններով Պողիս եկած էր եւ կը զբաղէր կատեխ վաճառականութեամբ:

Պէզնեան իր մանկութեան տարիները հեանեւցաւ Մայր վարժարանի դասերուն, ուր հազիւ նախնական կրթութիւն մը ստացած 1783ին շուկայ ելաւ մետաքսի առեւտարով զբաղելու Քիչ առենէն շնորհիւ իր ուշիմ ու խոհական գործունէութեան, յաջողութիւն գտաւ եւ իր մետաքսի վաճառական անուն մը չինեց, 1802ին Տիւգեան Յագնանէս Զէլէպի Տէրութենէն ստանձնած ըլլալով մետաքսի մաքսին վարձակալութիւնը, այդ գործին վերակացու կարգեց Պէզնեանը որ հաւատարմօրէն ծառայեց Տիւգեան գերդաստանին: Յովհաննէս Զէլէպի անչափ վասահութիւն ունէր անոր վրայ որ Տիւգեան տան ընդհանուր վերակացուն կարգած էր զայն: 1819 Սեպտեմբերին Պէզնեանին յանձնութեցաւ Առօքունի Փողերանոցի վերատեսչութեան պաշտօնը, զոր տասը տարի է աւելի ժամանակամիջոց մը վարեց: Յարութիւն ամիրա, իր պաշտօնավարութեան միջոցին հաւատարմօրէն ծառայեց կայս. կառավարութիւն եւ արժանացաւ այժմու Սուլթանին մեծ հօր Սուլթան Մահմուտի բարձր շնորհներուն: Պէզնեանի բարեգործութեանց գալով, երկար է անոնց շարքը: Կարելի է ըսել թէ վերջին դարերու մէջ ո՛չ մէկ հայ իրեն չափ խնամք տարած է եկեղեցական, կրթական եւ բարեգործական հայ հաստատութեանց բարգաւաճման: Ո՛չ միայն Ստի գուլէի Ազգ: Հիւանդանոցի հիմնադիրն ու բարերարը եղած է, այլ իր ջանքով ու նիւթական օգնութեամբ կառուցած է Մայր եկեղեցին, Պատրիարքարանը եւ Պէզնեան Ուսումնարանը, Դումգաբուի գրոսի Ս. Յարութիւն եւ կեղեցին, որուն շինութիւնը իր մանէն շատ ետքը՝ 1855 ին աւարտեցաւ իր կտակած գումարով, Դում զարուի դուրսը մանչերու և աղջիկներու յատուկ երկու զպրոց՝ զորս իր ծախքով կանդինած է ի յիշատակ իր հօր՝ Պէզնի Պօղոսի եւ իր մօր Վառվառայի և ճեան այդ վերջին երկու վարժարաններուն ծախսը մշտնջինապէս ապահովելու համա 250 հազար դրուշ տուած է Մայր եկեղեցւոց,



ԱՅՆ ՀԻՄՆԱԳԻՐ-ԱՎԵՐԵՐ  
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅ ՊԵԶՑԵԱՆ

ի հաշիւ անոր շինութեան պարտքին որպէս զի ամսական 2000 դր. վճարուի այդ վարժարաններուն ։ 1824 ին Օրթագիւղ հաստատելով իր բնակութիւնը, տեղւոյն Ս. Աստուածածին եկեղեցւոյն հարիւր հազար դրուշի պարտքը իր քսակին վճարած է։ Ինք աւարտած է նոյնպէս արքունի նաև արանին մէջ կառուցուած Ս. Յարութիւն եւ կեղեցիի շինութիւնը, որուն եկեղեցական զարդերն ու անօթները հոգացած է, ինչպէս ուրիշ շատ մը եկեղեցիներունը ինք է որ հիմնած է Յերախի մէջ տղջկանց ասեղնազործութեան վարժարան մը, որուն տարիներ ետքը պիտի յաջորդէր արդի արուեստանոցը։ Նորոգած է Մայր եկեղեցւոյ Ս. Լուսաւորիչ վարժարանը։ Գարթալի դպրոցն ու եկեղեցին՝ որուն շրջափ սկին մէջ աղրիւր մը կառուցանել առւած է։ Զանագ Գալէի եւ Վէլիպոլուի եկեղեցիներուն ըրած օգնութիւններէն դատ, իր շնորհիւ վճարուած են Էտրինէի եւ Մալկարայի հայ եկեղեցիներուն պարտքերը։

1829 ին Պոլսոյ աղքատաներուն նուիրած է 200000 դրուշ եւ իր նախաձեռնութեամբ է որ հաստատուած է 1832 էն, Տնանկաց Մատակարարութիւնը, Յ անզամներով, որոնք վեց կարգի բաժնուած էին Արդի Աղքատախն մներուն զաղափարն էր որ կը յզանար Պէզճեան, եւ այդ հաստատութիւնը մեծ միաթարութիւն մը կուտար ժամանակին բոլոր հայ կալուեաներուն։

Կրօնատէր, աղքատասէր, դպրոցասէր, Ամիրան մեծ սէր ունէր նաև հայ դրականութեան։ Իր ժամանակակից ամիրաներուն մէջ չի կար մէկը որ այսոքան մտերիմ ըլլար իրեն, որքան Գրիգոր Պատուելի Փէշտիմայճնան, իր ատենին Պոլսեցի հայ դրակէաներուն ամէնէն հմտան ու նշանաւորը։ Ալոր խորհրդովն էր որ ապազրել տուաւ Գէորգ Պատուելի Պարսկահայ Բառզիրլը։ Պէզճեան սատարած է հանեւ Հայկակեան Բառզրին տպագրութեան, որ այնքան օգտակար եղած է հայ լեզուի մշակման եւ զարգացման տեսակիտով։

Պէզճեան՝ Պատրիարքարանի գործերուն մէջ իր ժամանակին ամէնէն աղղեցիկ անձնաւորութիւնը եղած է։ Իր ջանքով է որ 1830 ին ձեռք բերուած է կայս. հրովարտակ մը որ կ'ապահովէ Արուսազէմը Ս. Փրկիչ վանքին Հայոց սեփականութիւն ըլլալը։ 1820 ին Հրաւեկ Սիրոյի միարանական ձեռնարկին մէջ ինք եղած է զլիաւոր զերակատարներէն մէկը, թէեւ այդ բանը շատ սուղի նստած է իրեն։

Պէզճեան՝ իբր պետական պաշտօնեայ եւ իբր հայ, զիտցած է կատարել իր պարտցը Ժրաջան, աչալուրջ, հանճարեղ, յաջողած է զրեթէ իր բոլոր ձեռնարկներուն մէջ, իր ազգակից իրուն պատկա-

ուանք ու սէր ազգելով եւ իր օրինակավը հրաւիրելով զանոնք բարեգործութեան. այնպէս որ իր մահը, որ պատահեցաւ 1831 Յունվար 9ին, ճշմարիտ սու մը եղաւ ազգին համար, եւ ցաւ պատճառեց կառավարական շրջանակներու մէջ ալ, որ այնքան մաքուր համբաւ մը շինած եւ այնքան սիրուած էր:

Կայսերական արածնագրով Պէղճեան Յարութիւն Ամիրա թաղուած է Մայր եկեղեցին, որուն մէջ կենդանութեանը ինք իսկ չիննէ տուած էր իր դերեկմանը :

————— ➤ o ◀ —————

## ԱԶԳԻՆ ՏԱՆ ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ

### ՅՈՎԼԱՆՆԷՍ ՊԷՅ ՏԱՏԵԱՆ

Իր գարուն ամենէն նշանաւոր Հայերէն մէկը եղած է Յովհաննէս պէյ Տատեան իր խնելքով եւ յարատեւութեամբ յաջողած է մեծասպէս օգտակար ըլլալ երկրին: Հմուտ, համեստ, անվճառ աշխատող, զիացած է իր ժամանակին պիտական անձնաւորութեանց մէջ կարեւոր զիրք մը զրաւել, արժանանալ բարձրագոյն գնահատման, եւ ասով հիւանդանոցին ու ազգին մատուցած է մեծ՝ ծառայութիւններ:

Յովհաննէս պէյ Տատեան ծնած է Կ Պոլիս, Ազատլը զիւղը, 1798 Փետր. 14ին: Զորս օր ետքը, Փետրուար 18 ին մկրտուած է Փիլիպոս զիւղը՝ Ա. Նշան եկեղեցին, ձեռամբ Տ. Պօղոս քահանայի որ Կաղզուանցի Զաքարիա պատրիարքին եղբարորդին ու կենսագիրն է:

Յովհաննէս պէյի հայրն էր Տատ Առաքէլ ամիրա, որ 1731 ին ծնած էր Ակնայ Կամարակապ զիւղը՝ հին գերդաստանէ մը, եւ Պոլիս գալով, չնորհիւ իր ճարտառութեան, 1795 ին վառողակետ կարգուած

էր Ռւսումնասէր, ընթերցասէր եւ բարեպաշտ, բաւական խնամք տարած է իր զաւակներուն կրթութաեն Յովհաննէս իր մանկութեան առաջին ասրիները Այ Խօրկի զիւղը (Աղատլը) յոյն քահանայէ մը



### ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԷՅ ՏԱՏԵԱՆ

Կ'ուսնէր յունարէն, նոյն միջոցին հայերէնի սկսած էր Նշաստաճեան Գրիգոր անուն ուսեալ անձէ մը, որ Վենստիկի մէջ Միսիթարեաններէն սորված էր դրաբարն ու խարերէնը եւ զիտէր նաև քիչ շատ ֆրանսերեէն ու լուտիներէն ։ Նշաստաճեան Գրիգոր Առաքել ամիրայի ծառայութեան մտած էք հայերէնի թարգմանելու համար

եւրոպական հանրագիտարանէ մը ամիրային մասնագիտութեան վերաբերեալ կարգ մը գիտելիքները նշաստաճեան առանց մեծ բան մը սորվեցնելու իր աշակերտին, կը մեռնի 1809ին և անոր կը յաջորդէ Սամաթիացի տիրացու Յակոբ վարժապետ, քաջ հայագէտ, որմէ Յովհաննէս Տատեան կ'ուանի հայ լեզուն՝ զօր բաւական աղէկ կը գրէր, ինչպէս նաեւ թուաբանութիւն, որուն մէջ շատ յաջող եղած ետքը 1811ին, Մխիթարեանց աշակերտներէն Զամշեան Պ. Մահակէն ալ սկսած է սորվիլ Գրանսերէն :

Տատ Առաքել ամիրայ 1812ին վախճանելով, 1813ին Յովհաննէս Տատեան կը մանէ վառողարանի ծառայութեան, իր եղբօրը Սիմոն Տատեանի քով, որ հօրը մահէն ետքը վառողապետ ընարուած էր :

Յովհաննէս պէտ կ'աշխատի մեքենաներուն խելք հասցնելու, վառողարանի վարպետ Սիվրի Խաչառուր Քէչիայէն եւ ճարտար մեքենագործ Բալուցի Ուստա Ղուկասէն օգտուելով : Այդ միջոցին կ'աշխատի նաեւ զծաղրութեան եւ կը թարգմանէ ֆրանսերէնէ իր ճիւղին վերաբերեալ կարգ յը գիտելիքները : 1820ին վերատեսուչ կը կարգուի Պէջքօզի թղթաշինութեան զործարանին, զոր կը թողու երկու տարի յետոյ, 1826 ին վերջը Էյուպի մասնածի զործարանին տեսուչ կ'ըլլայ, այս զործարանը հոստատած էր Առաքել անուն հայ մը, որ Վիեննայի մէջ ուսած էր մահամատի մեքենաներուն շինութիւնը եւ զործածութիւնը : Այս զործը կը թողու 18.9 զեկանմբերին, Նոյն միջոցին կը շինէ հրացանին երկամթները ծակելու մեքենայ :

Իր եղբօր՝ Սիմոն ամիրա Տատեանի մահէն երեք օր ետքը 1832 մարտ 7ին, կտոյ, իրատէով Յովհաննէս պէտ Տատեան Ազատը վառողարանին, եւ Սիմոն Ամիրայի գաւակը, Պօղս պէտ Տատեան, Պոլսոյ վառողարանին վառողապետ կ'ընարուին :

Յովհաննէս պէտ այս կարեւոր պաշտանին կոչուելէ վերջը, աշխատեցաւ իր ճիւղին մէջ կատարելագործութիւններ մայնելու, հետզեւէ նորազայն ուսումնավորութիւններ ընելով : 1838ին առաջին անդամ ցամաքի ճամբով Եւրոպա զնաց եւ այցելնց Ֆրանսա եւ Անգլիա : Ֆրանսայի մէջ աշխատեցաւ, տեսականապէս քիմիա բանութեան եւ ուսումնասիրեց իր ճիւղին վերաբերեալ հոստատութիւնները թէ՛ Ֆրանսայի եւ թէ մանաւանդ Անգլիոյ մէջ . եւ երբ 1836ին վերադարձաւ Պոլսի, հետը կը բերէր վկայականներ, որոնք կը հաստատէին թէ իր ժամանակը պարապատ անցուցած չեր Եւրոպայի մէջ : Այդ միջոցին աշխատեցաւ տեղեկութիւններ առնել երկամթի ձուլարաններու եւ չուխայի զործարաններու զործիքներուն ու զործողութեան եղանակն վրայ :

Դարձին՝ նոր մեքենաներ հաստատեց եւ բոլորովին նոր դրութեամբ կազմակերպեց իրեն յանձնուած գործեւ Ասկէ զատ, իր վերակացութեամբ կառուցուեցան նախ Պէյքողի խտղախսրդարանը, Նիկոմիդիոյ չուխայի գործարանը, Հէրէքէի մետաքսեայ կերպասներոս գործարանը, Զէյթուն Պուրանուի երկաթ ձուլելու գործարանը, եւայն, որոնց ուսումնասիրութեան եւ այս մասին հարկ եղած մեքենաները բերելու համար, Յովհաննէս պէյ նորէն երկու անգամ Եւրոպա ճամբորգեց՝ 1842ին եւ 1847ին։

Այս համառոտ կենսագրութեան ահմաններէն դուրս է մի առպատմել հոս Տատեան Յովհաննաս պէյի գործունէ ութիւնը՝ այս ժամանակամիջոցին մէջ։

Յովհաննէս պէյ գնահատուեցաւ Եւրոպական շրջանակներու մէջ ալ եւ պատուոյ անգամ ընտրեցին զինքը Բարիղի քաջալերութեան ընկերութիւնը (Soc.étré d'Encouragement), Լոնտոնի եւ Էտիմպուրի ճարտարութեանց Բարգաւաճման Ընկերութիւնները եւ Բարիղի Սրեւելեան ընկերութիւնը։

1856ին Յովհաննէս պէյ անդամ ընտուեցաւ Տերսւթեան Բարձրագոյն Աստեանին (Անգլեամը Ատլիցէ) եւ 1057ին ալ Հասուրական Կըրթութեան ժողովին (Մէծլիոը Մէարիփի)։

Գալով ազգային շրջանակի մէջ իր ունեցած զերին, պէտք է ըստի թէ ինչ որ ըրած է Հիւանդանոցին համար՝ այդ Հաստատութեան մեծադրյալ բարերարներուն կարգը կը դասէ զինքը, եւ կ'արժէ որ այս մասին մինչք այստեղ նոր եւ մանրամասն աեղեկութիւններ գորս քաղած ենք անափակ վաւերագիրներէ։

1841ին Անգլիա Պրունի մէջ խաղախսրդի գործարան մը շինելու ձևոնարկուած էր։ Յովհաննէս պէյին յանձնուեցաւ շոգեշամի մեջքենայ մը հաստատել, այդ գործարանին մէջ եւ շինել կարգ մը գործիքներ, կա ի ծեծելու եւ սղերկելու մեջենաներ, եւլն։ Յովհաննէս պէյ 1441ին այդ գործիքները եւ մաքեն աները վասօդարանին մէջ շինելու ձևոնարկեց եւ տարի մը յետոյ աւարտեց Անգլիջապես դործարանը բանեցուցին եւ գոնացուցիչ արդիւնք ունեցաւ, Սուլթան Մէծիս կայսրը Յուլիս 24ին եկաւ անձամբ քննել նորաշէն դործարանը ու շատ գոն մնաց արդիւնքէն։ Նոյն օրը Յովհաննէս պէյ տեսնելով որ Սուլթանը շատ դոն մնացած էր իր աշխատութենէն, Ալի Նէճիպ փաշայի միջնորդութիւնով Մեծ Եպարքու Ռիզա փաշայի դիմեց, խնդրելով որ Հիւանդանոցին օրական 15 օխա միսի պետական պարէն մը կապուի ։ Բիզա փաշա այս ինսդիրքը ներկայացուց Սուլթան Մէծիսի, որ հաւանեցաւ եւ հրամայեց որ նոյն օրէն այդ պարէնը

յատկացուի Ազգ . Հիւանդանոցին : Քիչ ետքը , օրու կան 15 օխա միա  
ալ կը յատկացուէր Պետական Գանձէն Յունացի հիւանդանոցին :

Այս շնորհէն գրեթէ երեք տարի եացն է որ հացի պարէնն ալ  
ոշնորհուած է , եւ անա՛ ինչ պարագաներու մէջ : Յովհաննէս պէջ՝ Եւ-  
բապա ըրած երկրորդ ճամբորդութենէն յետոյ , որու միշտոյն պատիւ  
ևնեցած էր ներկայանալու ֆրանսակի թագաւոր Լուի Ֆիլիպի . (1841)ն  
տիբղյաները կ Պոլիս հասած էր : Սյոյ միջոցին Իզմիրի մէջ ջուխայի  
գործարան մը կը հաստատուէր , եւ այդ մասին հարկ եղած մեքենա-  
ները Յովհաննէս սէյի ձեռքով բերուած էին Եւրոպայէն : Եէնքը  
որուն ճարտարապետն էր Կարապէտ Ամիրա Պալեան , աւարտելով ,  
Յովհաննէս պէյ խելոյն փութացած էր մեքենաները զետեղել տալ  
հոն եւ չուխայի արտադրութեան սկսուած էր :

Սուլթան Մէծիս , 1845 Ապրիլ 8ին այցելելով Իզմիրի գործա-  
րանը , շատ զոհ մնացած էր տեսած արդիւնքէն եւ իր բարձր զոհու-  
նակութիւնը բարեհաճած էր անձամբ յայտնել Յովհաննէս պէյին Նոյն  
իրիկունը , Իզմիրի մէջ , Յովհաննէս պէյ ինչպէս նաև Պարապետ ա-  
միրա Պալեան եւ Պողոս Պէյ Տառեան , մեծ և պարքոս Միզա փաչացին  
միջոցաւ զիմոււմ կ'ընեն Ն . Վեհափառութեան՝ պետական հացի պա-  
քէն մըն ալ յատկացնել Ազգ . Հիւանդանոցին , եւ հետեւեալ օրը , Ապ-  
րիլ 9ին , Սուլթան Մէծիս կը բարեհաճի հրամայել որ օրական 37 ու-  
կէս օխա հացի պետական պարէն յատկացուի Սզդ . Հիւանդանոցին ,  
Ահա այսպէս Յովհաննէս պէյի ջանքով Ազգային Հիւանդանոց կ'ար-  
ժանանար պետական միսի եւ հացի այն կարեւոր նպաստին որ բաղ-  
մապատկուած է ժամանակին եւ Մահմանալըրութեան հոչակումին  
զրամական նուէրի մը վերածուած է : Բարեպաշտ , աղքատակէր ,  
տահմասէր Յովհաննէս պէյ հետամուտ եղած է միշտ ազգին մէջ վառ  
պահելու կրօնքի , գրակտուութեան եւ կրթութեան սէրը : Հիմնած է  
Ազգալըրի Ս . Աստուածածին եկեղեցին , Մարդիկիւզի եկեղեցին ,  
Նոյնպէս Նարդը Գարուի վարժարանի : Գրադոցներ հաստատած է իզն  
միտ գաւառին մէջ : Անդամ եղած է 1847ի եւ 1853ի Գերազոյա-  
ժաղովներուն Նարը Գամփուի վէճերուն ատեն , իր եղբարորդիինը  
Պօղոս Պէյի եւ Կարապէտ Պալեան ամիրայի հետ էսամաներուն կողմը  
բռնած է : Միտթարեանց մեծ գումարներ նուիրած է հրատարակելու  
համար մատենագրական երկեր : Նոյնպէս ապել տուած է աշխար-  
զրական քարտեսներ եւ երկրագունա մը , որոնք ազգային վարժա-  
ըաններու մնջ աշխարհագրութեան ուսումը ծաւալելու մեծապէս  
նպաստեցին :

Իրը գիտուն եւ արհեստագէտ , Յովհաննէս պէյ ունի զրաւոր

անտիպ ուստ մետանրութիւն ար ։ իբր պատմագէտ իր ժամանակին մէջ ամէնէն հմուտներէն եղած է , և ընդհանուր պատմութիւնը , որ կը մնայ ձեռագիր , առացոյցն է թէ այդ ձիւզին աշխատած է մեծ եռանդով : Անդ կարգ մը ուրիշ գրուածներ ալ , ձեռագիր , որսնք հայելիներն են իր խոհական մաքին , կրօնասէր հոգին և ազնիւ զգացումներուն :

Իր արժանիքներէն մէկր եղած է նաև , Կարապետ Ամիրա Պալեանի պլ.ս , խոսութեալ կրթութիւն մը առէ իր զաւակներուն : Անոնցմէ անդրանիկը Սիսակ Առաքել պլ.յ Տատեան , ճարտարագլ.ա , և կրտսերը՝ Գրիգոր պլ.յ Տատեան , վառոցարանի մէջ կարեւոր զեր մը ունեցած են , և առաջինը վասոց ապեա եղած է իր հօրը մահէն եաքը . երկրորդը՝ Ներսէս պլ.յ Տատեան , Եւրոպա կրթուած , երկրաչափութեան և մեքենագիտութեան աշխատած , լաւ ֆրանքերէն ու սած և թողած է զրուածներ՝ ֆրանսերէն . ու հայէրէն . իսկ երրորդ որդին՝ Բարձր Արթին փաշա Տատեան , Պետութեան և Ազգին մէջ իր ունեցած զիրքով արժանի զաւակը եղած է իր բարեպաշտ , արամիա և քաղաքագէտ հօրը :

Յովհաննես պլ.յ Տատեան 1859 Ապրիլ 18-ին կոքած է իր մահացուն :

## ՊՈՂՈՍ ՊԷՅ ՏԱՏԵԱՆ

(Կենսագրական զիծեր)

Ազգային շրջանակի մէջ իր ունեցած գործունէութիւնը մասնաւորապէս երեւան եղած է յօդուտ Հիւանդանոցին , որուն միւրել վկրիմ եղած և 1844-ին 1848 . Այդ միջոցին անձամբ կ'երթայ եղեր յաճախ այցելել Ազգ . Հիւանդանոցը և հ միել անոր բարեկարգութեան 1847-ին՝ Հիւանդանոցին նուիրած է իր ընտանիքին յանկացուած տասը օխա մսի որեւական պարէնը որուն վիտարէնը մինչեւ այսօր կը գանձուի Ասկէ զատ , 18' նէն 18' 18 , տարեկ ան 500 ոսկիի չափ գումար մը ծախսած է իր կողմէ , կ'սուի , այդ հաստատութեան պէտքերը հոգւ լու համար : Իր միւթէվէլլիութեան ժամանակամիջոցը Հիւանդանոցի առաջին տարիներուն ամէնէն բարեկարգ տահնը եղած է.

Պօղոս պէջ՝ Հիւանդանոցի հիմնադրութեան տաճէն ողջած է  
այդ հաստատութեան : Այսպէս, ինք նուիրած է 18.Յին, Ա. Յա-  
կոբայ վանքին գետինը՝ 10.000 կանգունի չ. փ :



### ՊՈՂՈՍ ՊԷՅ ՏԱՏԵԱՆ

Նոյնագևս կ'ըսուի թէ, ինք նուիրած է Հիւանդանոցին դեմք  
գտնուած այզին՝ 1500 ռոկի ծախսելով :

1848ին հրաժարած է թէեւ հիւանդանոցի մատակար որութեան  
մէջ գործօն գեր ունենալէ, սակայն զեռ ժամանակ մըն ալ միւրել-


վելի մնացած է այդ հաստատութեան 1848-52ի հոգաբարձութեան միջոցին ընդարձակած է Ա. Յակոբայ մատուռը՝ 1858-59ին, Ա. Յակոբայ վանդին մէջ զիերօմիկ վարժարան մը հասաատելու նպատակով, Պողոս պէյ՝ Կարտպետ ամիրա Պալեանի հետ նուիրած է 180,000 դրամի գումար մը որով վանդին ու մատուռը նորոգուած են:

Տատեան Պողոս Պեյ Հիւանդանոցի պատապարեալներուն համար հայրական խնամք մը ունեցած է միշտ ։ Ստեփան Փափազեան, որ հիւանդանոցին մէջ առած էր իր նախնական կրթութիւնը, հետեւեալը կը զրէ ժամանակ հանդէսին մէջ՝ Պողոս պէյի վրայ խօսելով: «Ազգային Հիւանդանոցի վրայ ունեցած երախտիքը անհնար է նկարագրել. հոն մինք ալ ժամանակին անձամբ վայելած ենք բարեկցիատակ Պէյին խնամքը և չնորհքները. եւ Տէրը դիտէ ի՞նչ մը խիթարութեամբ եւ բերկրութեամբ կը լուսէր բոլոր ազքատաց սիրաը, երս Պէյին ուաքը Քրէչի վանուց Փեմին նևս մանէր: Յարեցիշատակ հանգուցեալը շատ անգամ երեկոյ ատեն հոն ի Փրկիչ կուգուր, եւ զիշերն ի լոյս Ա. Եկեղեցւոյն մէջ անընդհատ ազօմիքիք եւ սազմուերգութեամբ կ'անցընէր եւ հետեւեալ առաւօսուն Ա. Հաղորդութիւն կ'ամնոյր, եւ նոյն օրն ալ մնձ հացկերոյթ կ'լնէր, եւ մինչեւ երեկոյ ալ անձամբ բոլոր ազքատաց քով կ'երթար, անոնց ամէն մէկու՛ վիճակը կը տեղեկանար, կը միտիթարէր, կը յուսապրէր զանոնք, եւ անոնց ազօմթքը կը խնդրէր Ասաւած ալ կը լսէր այն աղքատաց ձայնը, եւ օր ըստ օրէ ալի կը ճօխացնէր զայն՝ իր Ա.ջը անոր գերդաստանին վրայ հովանի լնելով»:


Պողոս պէյ՝ Ազգ, Հիւանդանոցին ըրած բարերարութիւններէն զատ, երկար միջոց մը 600 զռուշ ամսական յատկացուցած է Ասմամիոյ վարժարանին, հիմէն նորոգած է, 1855ին, Այ Ամէկփանոցի եկեղեցին զար իր հայրը՝ Աբմոն ամիրա Տատեան կառուցած է, ոգնած է Վալախիոյ Աղդ. վարժարանին, եւն. եւն.:

Պողոս պէյ մասնակցած է նաեւ Պատրիարքարանի գործնորուն, եւ քանից Գերազոյն Փողովին անդամակցած է:


Իր մահը տէղի ունեցած է 1863 նոյ. 19ին, Բարիզի մէջ, ուր զացած էր առողջութիւնը խնամելու, Մարմինը Պոլիս փոխազբուելով, ամփոփուած է Մայր Եկեղեցին:




Ունմեան յարկաբաժնի առ աչին յարկը .



Յակոբեան - Կիւլպէնկեան . Ունմեան երեք նոր յարկաբաժինները .



Վիրաբուժական սրահին մէջ Տօքթ. Շահապաղ աչքի վրայ գործողութիւն կը կռարէ:



Վիրաբուժական սրահին մէջ  
Նախկին բժշկակեց Տօքթ. Խաղուպեան եւ նորընտիր բժշկակեց  
Տօքթ. Շահապետեան եւ օքնական բժիշկ Տօքթ. Մանուէլեան

## ԿԱՐԱՊԵՏ ԱՄԻՐԱ ՊԱԼԵԱՆ

(Աննագրական զիծեր)

Արքունի ճարտարապետ Կարտապետ ամիրա Պալեան ծնած է դարուս ակզբահը իր հայրն է Գրիգոր ամիրա Պալեան, իր ժամանակին ազգեցիկ հայերէն, արքունի ճարտարապետ ոն ալ Գրիգոր աղա վախճանած ըլլալով 1832ին, Կարտապետ ամիրա թէեւ երիտասարդ, բայց արդէն վարժ ճարտարապետ կայսերական արուեստին մէջ, անոր տեղ կ'ընտրուի ճարտարապետ կայսերական պալատին, իր քեռարին՝ Սէրվերեան Յովհաննէս ամիրային հետ:

Երբ Պէտքեան ամիրա ձևոն որկեց հիմնել ետի Գուլէի Ազգ Հիւանդանոցը իր զիխաւոր աջակիցն էր Կարտապետ ամիրա որ Սէրվերեան Յովհաննէս Ամիրայի հետ ճարտարապետը եղաւ Հիւանդանոցի շնչքին Քիչ Խոթը, 1836ին, միշտ իր քեռայրին՝ Յովհաննէս ամիրայի հետ զաղափարը ունիցաւ Սիկւատրի մէջ բարձրագոյն ուսումնարան մը հաստատելու իրենց նորիսածեռնութեամբ ժամանակին ամիրաները դումտառուեցան Պատրիարքարան, Սաեւիաննոս «Աղաւնի» պատրիարքին նախագանութեան տակ, 1836 օգոստ 26ին, Ազգ ժողովին մէջ որոշուեցաւ Սիկւատրի Երուսաղէմատան խարիսուլ վանքը վերացնելով բանալ ձեւարտնը, Ամիրաները յանձն տան ճեւմարանին տարեկան ծախոքը հոգալ եւ շինութեան ծախոքին համոր իրուստէմի վանքը վճարեց 200,000 դրամ, Շնչքին հիմնարկութիւնը կատարուեցաւ Սեպտ. 18ին եւ երկու տարի հատքը, Դեկտ. 9ին ճեւմարանը կը բացուէր:

1858ին, Ժառանգաւորաց գիշերօթիկ վարժարան մը բացուեցաւ Հիւանդանոցին մօմ՝ Ս. Յակոբայ վանքին մէջ, Պալեան Կարտապետ ամիրան եւ Պօղոս պէէ Տատեան այս ասթիւ իրենց ծախոքով նորոգեցին Ս. Յակոբայ եկեղեցին, գիշերօթիկ վարժարանի յատուել սրան, սենեւակներ, սեղանատուն շինուեցան եւ Հիւանդագոցին մէջ տլ նորոգութիւններ եղան 1500 ոսկիի չափ ծախսուեցաւ այս շինութեանց Պալեան ամիրան դիխաւոր պաշտպանն էր Ժառանգաւորաց վարժարանին, որուն ծախոքերը զիխաւորաբար ինք կը հոգար Այս ժառանգաւորաց վարժարանն ալ քիչ ատենէն կը փակունը առանց արդիւնք մը ունինալու:

Ամիրան, 1859 Ապրիլ 42ին կտակ մը կը զրէր յաջողցնելու համար զարգացած երիտասարդներ հացցնելու իր այն ծրագիրը, զոր

իր քառորդ դար մը հագր Արմաշու դպրեվանքը պիտի իրագործէր և օլոլոյի մաս իր ռւնեցած հասութաբեր կալսւածները կը կտակէր



### ԿԱՐԱՊԵՏ ԹԷՅ ՊԱԼԵԱՆ

ազգին, գործածուելու համար ժառանգաւորաց վարժարանի մը պէտքէրուն Այս կտակը, 1861ին, իր կենգանութեան իսկ կը գործազրէր՝ ազգին թողլով այդ կալուածները, յատուկ յայտագրով, եւ անոր մատակարարութիւնը կը յանձնուէր Արմաշու Վան քին Միաբանութեան Բայց 1866ի սկիզբները ամիրան վերջնապէս այդ կալուածներուն մատակարարութիւնը կը թողուր Երուսաղէմի վանքին, որ յարդ կ'օգտուի անկէ»

Այս բարերարութի ններէն դատ, ճարտարապետ Ամիրան իր բնակած թաղին՝ Պէջիքթաշի Ազգ գալրոցին և աղքաներուն մեծ օգնութիւններ ըրած է, ինչպէս նաև Պէջիքթաշի հկեղեցւոյն՝ գր կառուցանել տուած էր 1838ին:

Իր մեծագոյն արևանիքներէն մէկը պիտի մնայ այն ինամեալ կրթութիւնը զոր տուաւ իր զաւակներուն Անոնցմէ Նիկողոս Պալեան՝ յիսունական թուականներուն զարդացած նշանուոր անձնարութիւններէն մէկն էր Պոլսոյ Հայ Բնակերութեան, ինչպէս իր եղբայրները՝ Արքիս և Յակով պէյերը, որոնց երկրորդը մեկենաս մը եղաւ Հայ Թատրոնին Կարապետ ամիրա Պալեան վահճանեցաւ 1856 նոյ. 15ին, և թաղուեցաւ Պէջիքթաշի գերեզմանատունը:

## ԱԶԳԻՆ ՏԱՆ ԵՐԵԲ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Ա. Փրկչեան Հիւանդանոցին պատմութիւնը զլիաւորար կը բաժնուի երեք շրջաններու, որոնց կը յաջորդէ չորրորդ շրջան մը, երբ արդէն հիւանդանոցը ի հիւանէ քանդուած ու կերպուած է աւելի փառակերտ ու քարուկիր վերեւ յիշուած երեք մշամանները տեւած են զրեթէ կէս զարու չափ, այնպիսի կաղմակերպուած զրութիւն մը որուն ուղղութեան ոչ մէկ հաստատութիւն ենթարկուած է: Առաջին շրջանն է Միւթէվելլիներու շրջանը, որոնց ձեռքն էր մասակարարութիւնը, զին դրութիւն մէն էր այն, բաց իր տեսակին մէջ հզօր եւ արզիւնաւէտ:

Այս զրութիւնէն ետք կը յաջորդէ Գերազոյն Ժողովին բնտուած հոգաբարձութեան շրջանը, ապա՝ Տնտես, Խորհուրդներու շրջանը: Չորրորդ շրջանը կարելի է համարել հոգաբարձութիւններու յաջորդական շրջանները:

## ՄԻՒԹԵՎԵԼԼԻՆԵՐՈՒ ՇՐՋԱՆ

Ա.

Միւթայէլ ամիրա Փիշիշեան միւրկվէլի (Երաստեսուչ կարգուելով Հիւանդանոցին, 1834ին սկսեալ վեց հօիր տարի կը վարէ այդ պաշտօնը: Այդ միջոցին Հիւանդանոցը բաւական բարեկարգ վիճակ ունեցած է:

Ճեմարանին<sup>(\*)</sup> առթիւ ծագած լիճճերուն ատեն (1839—1844)-  
Միքայել ամիրա Փիշմիշեան, նեղանալով իր մատակարարութիւնը  
քննադատող ձանիկ ամիրայի վարմունքէն, կը հրաժարի Իրեն  
կը յաջսրդէ նախ Դազար աղաւ յևոյ Միսաք ամիրա, որոնց մա-  
տակարարութիւնը գոհացոցիչ եղած չէ ։ Պառօգասկետ Պօղոս պէյ  
Տատեան վերջին միւթէվլլին կ'ըլլայ Հիւանդանոցին։

Պօղոս պէյ, միւթէվլլի ընտրուելէն քիչ ետքը, իր կողմէ կը  
կարգէ հինգ նազըր (հոգաբարձու), որոնք (1844—45)ին պաշտօնի  
կոչուելով կը մնան մինչև 1848։ Այդ միջոցին հիւանդանոցի մէջ կը  
դառնուեին 300—350 պատսպարեալ։ Հոգաբարձութեան մէջ ամէնէն  
դործօն գերը ունէր Սարգսի աղաւ Գափամանեան, որ Պօղոս պէյի  
աներորդին էր եւ միւթէվլլիի փախանորդ։

Պօղոս պէյ եւ իր հօրելլայրը, Յովհաննէս պէյ, գլխաւոր բա-  
րերարները եղած են Հիւանդանոցին, Յարութիւն Պէջեան եւ Կա-  
րապեան Պալեան ամիրաներուն հետ Պօղոս պէյ 1844ին Հիւանդա-  
նոցին նուիրած է իր ընտանիքին յատկացուած օրական սասար օխա-  
միսի պարէնը, որուն փոխարէնը ցարդ կը ստացուի կայս։ Կառա-  
վարութենէն եւ կը ներկայացնէ ամսական 1844.2.5 զրուշ գումար  
մը։ Իսկ Յովհաննէս պէյ պատճառ եղած է որ 1843 յուլիս Շկն  
օրական 15 օհսու միսի եւ 1845 Ապրիլ 9ին 37ուկէս օհսա հացի պե-  
տական պարէն յատկանայ հիւանդանոցին, իւչզի՞ս պարզուած է  
արդէն սսապողներու կենս ոգրական զիծերուն մէջ։

Պօղոս պէյի միւթէվլլիի մեանութիւն ժամանակ Հիւանդանոցը բարե-  
կարդ վիճ ոկ աննեցած է։ Այդ միջոցին Տատեաններու շաւ նուիրա-  
տուութիւններ ըրած են Հիւանդանոցին եւ կ'ըսուի թէ իրենց նապաստ-  
ները կը հասնէին տարեկ մն 50—50,000 դրուշի 1845—47ին ալ  
Հիւանդանոցին կը կապուին նշանառութիւն հասոյթները, որոնք մինչեւ  
այն ատեն Պատրիարքին կը յատկացուէին։ Նայնդեւ անցագրատան  
հասացիները, 1848ին, Պօղոս պէյի հրաժարումով, վերջ կը գտնէ նաեւ  
միւթէվլլիս թեան յըտնը։

(\*) Ա. Փ. կէտեան ճեմարանը լաւագոյն եւ բամբակոյն կրթարանն էր ազգին

ԳԵՐԱԳՈՅՆ ԺՈՂՈՎԵՆ ԸՆՏՐՈՒԻԱԾ  
ՅՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԻ ՇՐՋԱՆ

f.

1847 Մայիս 9ին, Մատթէոս Պատրիարքի օրով ընտրուած էին Ազգային հոգեւոր և Գերագոյն ժողովները. Այս վերջինը ունէր քանա անդամ, որոց մէջ կը զոնաւէին ժամանակին նշանաւոր ամերաները եւ ևսափներու պետերը՝ 1848ին մինչեւ. 1856 ի վերջերը Գերագոյն ժողովը կառավարեց Ազգ, Հիւանդանոցը՝ Հողաբարձութեանց ձեռքով.

Պազոս Պէյի հրաժարումէն ետքը, 1848ին կազմուած առաջին հոգտարձութիւնը կը բաղկանար կ'անդամէ, որոնց մէջ ամէնին առելլի զործոն դեր ունեցան Պարսս Թիգրեաքեան և Քրիստոնութ Ղազարոսեան Սյո Հոգարաւ ձու թիւ պաշտօնամուսիս մինչեւ 1852

Այս հոգարաբարձութեան տառածին զործը կը Արքանոցի դրագը վերակազմել Հիւանդանոցին մէջ ։ Նոյն միջանցին Սկիւարի ձեմարանը որ 1846 Հոկտեմբեր 1ին վերաբացուած էր, զժուարաւ կը մատակարարուէր, որովհետեւ Երուսաղէմի վանքէն յատկացուած տարենկան ն զասաը զեղչուած էր Փերապոյն ժողովը որոշեց միացնել ձեմարանը եւ Հիւանդանոց կ վարժարանը, որով ձեմարանի մատենազարանն ու դոյքերը Ազգ, Հիւանդանոց փոխազրուեցան 1850 թն, Արքանոցի կրթարանը՝ ձեմարան անունով, Պոլսոյ Հայոց ամենան կարեւոր կրթական հաստատութիւնը զարձաւ այդ թուական ներուն։ Այս հաստատութեան յատկացաւ Երուսաղէմատան 50.000 դրամի տարեկան նպաստը, որ վճարուած է մինչեւ 1862, թէեւ ոչ կանոնաւորապէու

1851ին, 60.000 զրուց ծախքով, յիշարներու յատուկ 5-6 նոր սենետիկներ կը շնուռի՛, նոյն տարին Հոդալարձնութիւնը կը ձեռնարկէ սորվեցնել Որբանոցի սաներուն՝ կօշկակարութեան եւ զերծ ժակութեան արհեստները, որոնք յաջող արդիւնք չեն ունենալու


1855 ին կը բացուի չի անդանոցին մէջ Վարժապետանոց մըն աշուր 15-16 անձեր կրօնային գաստիարակութիւն մը կը ստանան. տարի մը յետոյ այս հաստատութիւնը կը փակուի, որովհետեւ հիւսանդանոցին պիտունէն խանդարուած եւ 1000 ոսկիի ուարտք մը դոյացած էր:

Գերազոյն ժողովն ընտրուած այս առաջին հոգաբարձութիւնը 1852ին պաշտօնէ զարգեցաւ եւ նոյն տարիի Սպրիլին ընտրուեցաւ նոր հոգաբարձութիւն մը, որուն Աստենապետն էր Նշան աղա Փիշմիւնա: Այս հոգաբարձութիւնը՝ որ պաշտօնավարեց երկու տարի, ծախքերը զեղչեց եւ ջանոց հաւասարակշռել ելեւմուտքը:

1855 ի Յունվարին կազմո եցաւ նոր հոգաբարձութիւն մը ուրուն ամէնէն աղջկեցիկ անգամն էր Թագուոր աղա Նշանեան. աներձագ' Փիշմիշեան Նշան աղաին Այս հոգաբարձութեան օրով երկրագործական ուս Բան գասախօսութիւն հաստատուած է հիւսանդանոցի մեմարանի բարձրութոյն գասին մէջ, որ կը բարձրանար 40 ուս անունեմարանի բարձրութոյն գասին մէջ, որ կը բարձրանար Էֆ. Ամասեանի զէ: Այս գասախօսութիւնը յանձնուած էր Յակոբ Էֆ. Ամասեանի որ միւնիոյն տաեն ընդհանուր անօրէն էր վարժարանին: Գասախօսութիւնը տեսական էր գործնական էր միանդամայն: Կարտարեան ամիսա Պալեան 1000 ոսկիի չափ նպաստեց այս միջոցին Ազգաւանդանոցի վարժարանին, աղջին մէջ երկրագործութեան ուսումնական էր ծաւալելու: Ըստ վարժարապէտ Արկու տարի միայն կարելի եղաւ այս գասախօսութիւնները չարունակել տալ, եւ նիւթական միջոցներու չպայութիւնը վերջ տևու: այս ձեւնարկին:

1855ին Միւսանդանոցին վեճովը շատ իւեղձ էր. ուսոր պատճառն էր Արքմի պառերազմին հետեւանքով ուսեւաներուն աղութիւնը: Հոգաբարձուներուն մեծ մասը հրաժարած էր Անոնց մէկը՝ Հայրապետ Սատոնձեան, վանեցի վաճառական մը, մինակ մատակարարեց հիւսանդանոցը:

1856ին կը կադմուի նոր հոգաբարձութիւն մը, որ բառական բարձրագ մատակարարութիւն մը կ'ունենայ: Տատեան Յովհաննէս Պալեան Պալեան իւսկա Պէյերը, ինչպէս նաեւ Վարապէտ ամիսա Պալեան, նիւթական կարեւ որ նոր իւստուութիւններ կ'ընեն այս հոգաբարձութեան օրով:



**Տեղական շենքին մասելիք՝ Խոզաբարձութեան անդամներ  
և իրանականից պաշտօնեաներ**

Հոզաբարձու Տօրթ. Եազաւպեան

Տնուէն Պ. Պետրոս Կարապետեան


» Երուանդ Եռլուուֆեան

Դիրանապես Պ. Աբրահամ Պօտիկեան


» Մարթէն Յակոբեան

Փ. Իս-Դիրանապես Պ. Պարոնեան

Տօրթ. Շահպաղ



**Հաստատութեան արանց հիւանդարանը**



Ազգ. հիւանդանոցի Հայ Կամիր Խաչի հիւանդապահութիները իրենց շէքին  
հւ սիօրէնին հետ

## ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒ ՃՐՁԱՆ

Գ.

Ազգին Տաճ Պատմութեան երրորդ շրջանը կը սկսի Տնտեսական Խորհուրդներու մասակարարութեան օրէն 1856 ի վերջերը Հիւանդանոցի մատակարարութիւնը կը յանձնուի նոյն տարին կազմուած Տնտեսական Խորհուրդին, որ Հիւանդանոցի մնառուկին վրայ ծանրացած 400 տակոյ չափ պարուքը կը վճարէ հանդանակութեամբ, եւ 1859ին պաշտօնի կը կոչուի նոր Տնտեսական Խորհուրդ մը, որ կը պաշտօնավարէ մինչեւ Մարտ 1860 Այդ երեք արուան միջոցին (1856-1859) մասնաւոր խնամքը կը աարուէր ձեւմարանին:

1858-19ին Հիւանդանոցի յարակից Ա. Յակոբայ վանդին մէջ կը բացուէր նաեւ Ժառանգաւորաց վարժարան մը, որուն նպատակն էր վարդագետներ հասցնել, եւ որ 1860ին փակուեցաւ: Այս ասիժեւ Ա. Յակոբայ եկեղեցին նորոգուեցաւ, զիշերօմիկ վարժարանի յաստ կ մասներ շինուեցան, եւ հիւանդանոցի մէջ նորոգութիւններ տեղի ունեցան 180,000 դրամի չափ ծախքով, զոր նուիրեց Կարապետ ամիրա Պալեան եւ Պոլոս Պէջ Տատեան:

Թէ եւ գլուցական պէտքերուն հոգ կը աարուէր քիչ շատ, սակայն Հիւանդանոցին ներքին վիճակը գոհացուցիչ չէր: Մանաւանդ 1859ին վերջերը եւ 1860ի սկիզբները թէ՛ լրադիրներու միջոցաւ զանգատ կը յայանուէր Հիւանդանոցի մատակարարութեան դէմ: Պատապարեւաներու թիւը հասած էր 700ի: արտասովոր ծախքեր տեղի կ'ունենային եւ հիւանդանոցը պարագի տակ կը մնար:

Կերագոյն Ժառագը, 1860 ի Մարտին, պարմաւելով Տնտեսական Խորհուրդը, լիազոր մարմին մը կը կարգէր հիւանդանոցին վիճակը քննելու եւ բարեկարգութիւններ գործազրելու պաշտօնով, կը կարգէր առժամանակեայ յանձնաժողով մըն ալ՝ Հիւանդանոցի մատակարարութեան համար: Երկու ամիս յիտոյ, Մայիս Զեկին,

կ'ընարուէր առժամեայ Քաղաքական Ժողով մը, որուն առևնապետան էր Մկրտիչ էֆ. Ազաթօն, այդ առժամեայ Քաղաքական Ժողովին՝ նոյն տարուան Օգոստ. Զին յաջորդեց օրինական առաջին Քաղաքական Ժողովը, Գրիգոր էֆ, Մարկոսեանի առևնապետառթեամբ: Այս երկու ժողովներն ալ Հիւանդանոցին համար ընտրեցին Հոգաբարձութիւններ, բայց ոչ ոք ուղեց պաշտօն ընդունիլ:

Առժամեայ յանձնաժողովին մատակարարութիւնը տեւեց ինը ամիս (Մարտէն Նոյեմբեր 1860), Այդ միջոցին Հիւանդանոցի վիճակը խղճալի էր: Յունվար ամսէն ի վեր պաշտօնեաներուն ամառկան չէր վճարուած, հազիւ օրական հացի ապահովութիւն կարպարէնի, վառելիքի, հագուստի պէտքերը բախտին ձգուած էին:

## ԱԶԳԻՆ ՏՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ

### Շ Ր Ջ Ա Ն Ի Ն

1860ին ընդունուեցաւ սահմանադրութիւն մը, որ երեք տարի յետոյ յանդեցաւ տարբեր բարելաւումներու, Այս ուղղութեամբ կազմուեցան մեր Ազգ, ու Քաղաք, Ժողովները, որոնց հեղինակութեան հետ կապ ունեն Ազգին Տունը:

Ազգային հոգաբարձուներու թիւը 1860ի սահմանադրութիւնը հօթն անդամ կը նշանակէր անոր, մինչ 1863ի սահմանադրութիւնը կը բարձրացնէր զայն իննի, քանի որ մատակարարական կնճռառաւթիւններ կային: Ազգին Տունը այսպէս սահմանադրութեան անմիջական ազգեցութեան ենթարկուեցաւ: 1860ի սահմանադրութեան տրամադրութեան համեմատ հոգաբարձութեան ընտրութիւնը Տնտեսական Խորհուրդին կողմէ պիտի կատարուէր, մինչ 1863ի սահմանադրութեամբ ուղղակի Քաղաք, Ժողովը կ'ընտրէր զայն: Այսպէս վեց Հիւանդանոցի վարիչ մարմնոյն կ'ընծայուէր մեծ կարեւորութիւն մը Սահմանադրութիւնը Ազգին Տունը չի գտաւ այնպէս ինչպէս որ պէտք էր, գժբաղդ ժամանակի մը զիսկեցաւ ան: Խնամքի գէշ

Խղանակները տեղի տուած էին բուռն քննատութիւններու . Յոտի զրութեամբ խիստ պատիճներ կը սահմանու էին անդգաստներու եւ խելագարներու , բացորոշ կ'երեւէր թէ , այն ատենի Ազգին Տունը իր մէջ կը պարունակէր մասնաւոր զԿաստարան մը քան թէ զիտական հիմքերու վրայ հիւանդարան մը թժշկական գործին մզում տալու համար , 1860ի եւ թէ 1863ի սահմանադրութիւններու արամադրութեան համեմատ հոգաբարձութեան մէջ երկու բժիշկ անդամ կը կարգուէին , Դերագոյն Ժողովի որդունէոթեան չրջանին՝ թէ Տնտեսականի եւ թէ Հոգաբարձութեան մէջ բժիշկներ չեն եղաւ , այս տեսակէտով խնամքի պակաս մը կար , ընդհանուր շէնքը կը մնար ողջապահիկ պայմաններու հակառակ զրութեան մէջ , Այս պէս վաթօռնական թուականը ախուր թուական մը եղաւ . Հիս ւանդանոցին մէջ կասուցուած ձեմարանը աեղի տուաւ բուռն նագաատութիւններու . Հիւանդանոցի մէջ հրատարակուող Սէր թերթի մէջ , յայտնի հայտդէա Մատաթիա Գարագաշեան կը ստորագրէր յօգուած մը , ցոյց աալով վէրքն ու դարմանը , Այս տմէնը յուսաբեկում մը առաջ բերաւ Ազգին մէջ :

Քիչ յեաոյ Նկարագիր Ս. Փրկչի Սզգային Հիւանդանոցի անունով հրատարակուած տետրակի մը մէջ ազդու կերպով կը պարզուէին Սէրի ակնարկածները , իբրեւ հետեւանք յոոի մատակարարութեան :

Վերջապէս Սահմանադրական առաջին հոգաբարձութիւնը կը կազմուէր հետեւեալներէ :

Աստուածատոր Զունդ  
Տքի . Գրիգոր Մւշեան  
Տքի . Միքայէլ Խօրասանձեան  
Թագւոր Գարմիշօղեան  
Ղուկաս Հիւեան  
Յակոբնան Թուրշունեան  
Սարգիս Համամճըպաշեան

Այս սահմանադրական Հոգաբարձութեան ատենապետը եւ ամէնէն աւելի որդօն անդամը եղաւ Պ. Զունդ :

Հիւեան Ղուկաս աղայի հետ զրծակցեւով Սահմանադրական հոգաբարձութիւնը եօթը ամսու չափ պաշտօնավարելով ըստ կարի բարեկարգութիւններ ըրաւ . Խնայութեան եռանդէ մզուած՝ պաշտօնեաններու փոփոխութիւններ եւ զեղչումներ եղան , հաւանական զեղծումներու առաջքն առնելու համար հակողութիւնը խստացաւ :

Գրեթէ գաւառացի պանդուխտներու համար շինուած Ետք Գուլէի Հիւանդանոցը որ Կտքերս Պողեցիներուն եւս բաշխեց իր գմթութեան չնորհները, սահմանադրական հոգաբարձութեան օրով աւելի լայնօրէն բացաւ իր գուռները Հոգաբարձութիւնը հարկ եղած բարեկարգութիւնները ընելով կոչ ուղղեց բոլոր այն պահպուխներուն որոնք խաներու եւ իջնւաններու անկիւնները հիւանդկամ կը մնային: Սրասուուչ կոչ մըն էր ուրկէ շուտով պիտի օդառուէին գաւառացի զարիբները Սահմանադրական հոգաբարձութիւնը արմատական փոփոխութիւնները ըրաւ նաև ճեմարանին մէջ: Բայց որքան ալ որ ջանքեր ըլլային, նիւթական անձկութիւնը կը մտանոգէր վարիչ մարմինը: Այս հոգաբարձութեան օրով, Պարբարքարանը նշանառուքի հոսոյթի կէսը գրաւեց, Երուսաղէմայ հասոյթէն առնուած նպաստն ալ զագրեցաւ Մոմարանը քայքայման վիճակի մէջ էր Թաղային եկեղեցիները չէին վճարեր իրենց պարտքը: Մոմարանի զրամագլխէն ալ ստէպ փոխառութիւններ կ'ըլլային Հիւանդանոցի կամ Պատրիտքարանի համար: Հիւանդանոցին ապահովնը, տարեկան 12 000 զրուցի վարձու արուեցաւ, որով ազգային հրատարակութիւնները առանց չահու պիտի տպառէին: Այս օրինակ հրատարակութիւններս տակ Ազգային Տպարան մակղիքը կ'երեւար:

Սահմանադրական հոգաբարձութիւնը հակառակ իր գնահատելի աշխատութեան եւ զժուարւեթեան, յաճախ քննադադառութեաննապարեայ զայդաւ հայ մամուլի մէջ: Վաթունական թուականի հոգաբարձութեան խիստ զնահատելի մէկ գործն եղաւ հայ երեւելի տիկիններէ կազմել ուժեղ խնամակալութիւն մը, որ ինչպէս կը վկայէ պատմութիւնը, նախախնամութիւն մը եղաւ զթութեան յարկին համար - . Սաորեւ կը հրատարակահինք այդ ցուցակը: —

### Տիկնայք՝

Ագապի Բ. Եռւսուֆեան	Լուսիկ Մ. Մարգարեան
Աննիձա Ճանըմեան	Հսիփսիմէ Նէվրուզեան
Գայիխանէ Ասլանեան	Մարիձա Եազսւակեան
Էպրու Գ. Երամեան	Նէվզուհուր Խօրասամնձեան
Էփթիկ Գ. Սինանեան	Նեքտար Վ. Միսաքեան
Թագուհի Մագսուտեան	Առփիկ Յ. Նորասոունկեան
Իսկուհի Գաբրիէլեան	Սրբուհի Մուպահեանձեան
Իսկուհի Երկանեան	Տիրուհի Միսաքեան
Իսկուհի Պ. Տէմիրճիպաշեան	Տիրուհի Մ. Փափազեան

Սահմանադրութեան հոգաբարձութեան օրով պարագայ մըն էր այս կարգի տիկնանց արտասովոր խնամակալութեան կազմութիւնը Շշմարիտ մայորեր եւ քոյրեր էին անոնք, որ պահապան հրեշտակ-ներու պէս մուտք գործեցին Ազգին Տունէն ներս, ուր գտան ան-միջական պէտքերու մեծ պակաս Անոնք իմացած էին թէ Անդլիոյ Վիքիթորիա թագուհին, Խրիմի վիրաւոր եւ հիւանդացած անգլիացի զօրականներուն համար վիրակապէր կարած է, անմիջապէս հետեւեցան այս բարձր օրինակին, իրենց ծախտով եւ իրենց ձեռքերով կարելով զգեստներ եւ ճերմակեղէններ չիւանդանոցը տիկնանց ջանքերով օժտուեցաւ զգեստնեղէնի եւ ճերմակեղէնի տեսակէտով Տիկնանց ինամակալութիւնը տեւեց 1865—66: Անդամուհիները ի-րենց մէջ ամէն տարի 30—40000 զրուշի չափ գումար մը հաւաքելով կը յատկացնէ ճերմակեղէնի Հոգաբարձութեան լուծումէն յետոյ, յսոփ մատակարութեան ախուր պատկերին ի տես խնամակալուհիք վհատած՝ զործէ քաշունցան: Նմանապէս երեւելի անձանաւորութիւններ անտարբեր վկացին, երբ տեսան թէ հիւանդանոցի վարչական դեկը անհաճոյ մարդոց ձեռքն էր:

Բայց ինչ որ այ բլլայ, սահմանադրական առաջին Տնտեսական, եմտական խորհրդոց եւ հոգաբարձուներու ջանքերը գնահատուեցան Ազգ. Վարչութենէն եւ Յովհաննէս պէյ առաջարկեց մէկ մէկ պատույ չքաղրամով (միտոյ) զարդարել Խորհրդականներու եւ հոգաբարձուներու կուրծքը Սահմանադրական առաջին հոգաբարձութիւնն էր որ առաջին անգամ հրատարակեց Տեղեկագիր մը որ գրեց Պ. Զունդի Սահմանադրական հոգաբարձութեան հրաժարումէն յետոյ հիւանդանոցը մանուեցաւ անիշխանութեան: Ապա կազմուեցաւ օգնական ընկերութիւն մը, որ պիտի մատակարէր հիւանդանոցը եւ անա Խաւարեալի եւ Լուսաւորեալք պայքարները ազգեցին այս ընկերութեան վրայ: Մասիս կը քննադատէր թէ անդամները հակասահմանադրական են: Այսպիսի հրապարակում մը յոտի տպաւորութիւն գործելով օգնութիւնը կասեցաւ, թաղերու մէջ մերժուեցան Օղնական Ընկերութեան տոմսակները, աս նշանակալից ողիով թէ. «Լաւագոյն է որ հիւանդանոցի խղճալիք անօթութենէ մեռնին քան ուտեն հակասահմանադրական հաց»:

Կարապետ Փանոսեան, Մանզումէի էֆենարի ժողովրդական խմբագիրը, նոյն ատենին հրապարակագրական ազգեցութեան գա-գաթնակէտը կը գտնուէր, եւ յաճախ հիւանդանոցի խեղճութիւններուն եւ զեղծումներուն դէմ կ'որուար, վերջապէս իբրեւ լիազօր կը կարգուէր:

Մինչ այս մինչ այն Սենեքերիմ Մանուկեան հոգաբարձութեան արդիւնաւէտ շրջանը կուղայ Սինեքերիմ Մանուկեան ազգային շրջանակին մէջ անմռանալի ծառայութիւններ մատուցած է, Ազգ. Հիւանդանոցի երեք անդամ տագնապալի շրջաններուն պաշտօն վարելով, Նախապէս՝ Գերագոյն Ժաղովի կողմէ հոգաբարձութիւն մը կ'ունենայ Խրիմի պատերազմին տագնապարփ օրերուն 1967 Զատկի մօտերը հիւանդանոցի պապսպարեալները անօթի կը մնան զիշեր մը եւ հոգաբարձութիւնը կ'իյնայ Սինեքերիմ Մանուկեան քանի մը ընկերներով պաշտօնի կը կոչուի.

Ժամանակ անցնելով Ներսէս Պատրիարքի կողմէ մասնաւորապէս ընտրուած հոգաբարձութեան շրջանը կուղայ Միքայէլ Յակոբեանի, Տիգրան Կիւմիւշկէրտանի եւ Սերովիք Կիւլպէնկեանի արդիւնաւէտ շրջանն է:

1886 փետր. 10/ն հոգաբարձութեան գործունեայ անգտամներէն Սերովիք Կիւլպէնկեան կը վախճանէր եւ կը թաղուէր Հիւանդանոցի մէջ, եւ իր որդին՝ Պատրիկ Կիւլպէնկեան կ'անդամակցէր հոգաբարձութեան:



## ՎԵՐՍԵՒՆՈՒԹԻՒՆ ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ

Այս Հոգաբարձութեան օրով Տօֆր. Վ. Օրմանեան ընդարձակ ժեղեկագիրի մը մէջ կը զգացնէր հիւանդանոցի վերաշինութեան պետքը: Հաստատութիւնը տարիներու ընթացքին հետզինեկ խարխուլ վիճակ մը սացած էր եւ մասնակի նորոգութիւնները անօգուտ կը դառնային: Տօֆր. Լաղուակեան, վերցերս մեկ ժամի առիթներով, իր դրած բռնախօսութիւններուն մէջ նկարագրեց քե հիւանդանոցի այդ հիմ փայտաշեն շենքերը, որքան հակառողական են եւ ինչ մեծ անյարմարութիւններ կը ներկայացնէին: Տարիներու ընթացքին այդ փայտաշեն խարխուլ շենքը այլեւս հիւանդանոց կոչուելու ո եւ և յարմարութիւն չուներ: Սակայն նոր եւ բարուկիր յարկերու շինութիւնը 30,000 ուկիի պետք մը կը ներկայացնէր եւ

Միայէլ Յակոբեանի հոգարարանութիւնը կոչուած էր զուխ հանելու ազգին համար կարեւոր այս զործը:

Հոգարանութիւնը, որ 1887ի սկիզբն աղ վերահաստատուած էր իր պաշտօնին մէջ՝ երրորդ անգամ 1888 օգոստոսին սկսած և հիւանդանոցի վերաշնուրիւնը որ արտօնուած էր Կայս. համանով (իրատ.՝ Յատակագծին համեմատ 1257 բառակուսի մէրդի վրայ պիտի կառուցուեկին հիւանդանոցի եւ իր յարակից մասերուն նոր շենքերը. 1888 Օգոստոսին ձեռնարկուած է այս շինութեամ որուն հոգը սահմանած է Միայէլ էֆ. Յակոբեանի ատենապետած Շինութեամ հանձնաժողովը. Միայէլ էֆ. Յակոբեանի զատ. որ միանգաւաճյան Գանձապետն իր Յանձնաժողովին, ամենին զործօն անդամներն եին Վահակ. Արիկ Ունձեան եւ Մկրտիչ էֆ. Յարենեան, որոնին մինչեւ վերջը յի զործակցեամ իրենց պաշտօնակցին. Շինութիւնը պիտի բաղկանար երեք քեւերով, 5257 բառակուսի մէրդի վրայ, սակայն զործադրութեամ մէջ աւելի ընդարձակուցաւ:

1889—1891 տարիներուն ծրագրուած շինութիւններն նեշեւազներուն բացումը կատարեալ հետզինէք.

1. Առաջին թիւ՝ այն որ մնծ բակին ճակարը կը գրաւէ.
2. Երկրորդ թիւ՝ որ կը զննուի մնծ բակին հարաւային կողմին:

Յ Լուսացարանը եւ բաղնիքը, որոնց վրայի յարկը հաստատուած է հանդերձարանը եւ ուր վերջերս զետեղուեցաւ Գարամանեամ եփենիքի նույրած հականեխիչ շեռոցը (կրիւլ).

3. Խոհնանոցը՝ որ հաստատութեամ ամենէն կատարեալ մասերն մէկը կը ներկայացնէ:

Ս.մէնէն աւելի նուրբ եւ բազմածախս մասը հիւանդարանն էր որ յետազուած էր. Դրամական անձկութեամ համար յանձնաժողովը սիսպուեցաւ զործը կիսաւարտ բողով. Եւ ահա երկրաշարժը տեղի ունեցաւ. Միայէլ Յակոբեանի կրցաւ միայն կարեւոր համարուած նորոգութիւններն ընկել եւ կառուցանել իր յաւելուած կամ յարակից մասը առաջին թիւին. ապուշարանը.

1899 ին Յակոբեան էֆ. յաջողեցաւ վերսկսիլ ընդհատուած աշխատութիւնը եւ ձեռնարկել պաշտօնատուն եւ հիւրանոց մասին շինութեան, որ 1900 ին աւարտեցաւ. Այս շինութեամ աւարտումն յետոյ Միայէլ էֆ. Յակոբեան յանձնաժողովին ընդեկագիրը տաղվ զործէ բաշուեցաւ. Դեղարանը եւ մասուոր դեռ յի կառուցուած. 1891 Դեկտ. Զին վերակազմուեցաւ նոր հուերարանութիւնը, հուերակալներք

Պ. Պ. Միհայկ Յակոբեան  
Բարսեղ Ստանովշեան  
Տօֆք. Յակոբ Պէլեան  
Պատրիկ Կիշպիմիկեան

Արիկ Ռւճճեան  
Աշխան Խօրասանճեան  
Յովհ. Թափիմիկեան  
Մարգիս Թաշճեան

Արիկ Ռւճճեան հրաժարած ըլլալով, իրեն յացորդեց Յարութիւն կը. Մուսիմեան. Այս հոգաբարձութեան պաշտօնավարութեան միջոցին և որ, 1892 Օգոստ. 31ին, Պետական պարեճի նըպասր բարձրացած է օրական 2,30 օնս հացին 400 օնս հացի եւ 30 օնս միսկն 60 օնս միսկի.

Այս հոգաբարձութիւնը հետզինք հրաժարելով Պր. Արգիս Թաշճեան 1894 Մայիսին մինչեւ 1895 Յովհարի վերջը առանձին պատօնավարած է. Այս միջոցին հասոյրի երկու նոր աղբիւրներ մտածուած են եւ բաւական զոհացուցիչ արդիւմբ ունեցած: Առաջինն է Հիւանդանոցի օգին վաճառուած սիկառի բարդը, որ 1894 էն մինչեւ 1898 ի վերջը արտադրած է 250,600 դրուշ 30 միարայ, ծաղկեապակի եղած նույրատուութիւնները, որոնք, 1894 էն մինչեւ այսօր այս հասոյրը կը շարունակուի թեւ ոչ առցինին չափ արդիւնաւորչ:

1894ին կազմուեցաւ Տիկնանց նոր հնամակալութիւն մը, որ 1890ին կազմուած Տիկնանց արտասովոր խնամակալութեանց օրինակին հետեւելով՝ փուրաց խսկոյն նոր ներմակելուներ պատրաստել Հիւանդանոցի պատսպարեալիւրուն համար. 1895 Փետրուարին ընթառուեցաւ նոր Հոգաբարձութիւն մը, որ երկու տարի պաշտօնավարեց Մանուկ Արգրեանի ատենապետութեամբ, Պրիզոր Աշխանապեանի Տիգրան Մանուկեանի, Գրիգոր Լիվրեանի եւ այլոց անդամակցութեամբ: Այս հոգաբարձութեան օրով կիշպիմիկեան եղբայրները, իրենց վաղանենի եղրօն՝ Յովհաննես Կիւլպիմիկեանի յիշատակին՝ 50(Օսմ. ոսկի նույրեցին եւ Ս. Յակոբայ վաճիլը նորոգուելով, որբանոցի տղաքը նոն փոխադրուեցան, որովհետեւ հիւանդանոցի շենքը շատ անձուկ կուզար անոնց: 1897ի սկզբները որոշուեցաւ մեյ մեկ գանձանակ պահել բարեկեցիկ տուներու մեջ, յօդու Ազգ. հիւանձանոցի, Ազգ. Վարչութենն վաւերացուելով. Յաւաշի և որ այս շատ օգտակար դրութիւնը շարունակութիւն չունեցաւ:

1897ի Յովհարին Հիւանդանոցի հոգաբարձութեան անդամներն ունանեն հրաժարած եւ վախճանած էին, անմիջապէս վերակազմուեցաւ Հոգաբարձութիւնը զործու անդամներով, Պր. Տիգրան Մանուկեանի ատենապետութեամբ: Այս ատեն Պետական պարեճը

զեղութեաւ: 1897ի հոգաբարձորինը նոյն տարիի Հոկտեմբեր  
21ին հրամարած ըլլալով, Ազգ. Վարչութիւնը խնդիր կազմեց  
հոգաբարձորիններ, որոնց անդամները հրամարեցան առանց  
պաշտօն ընդունելու: Վերջապէս Վարչական Յանձնաժողովը մը  
առժամանակ ստանձնեց հիւանդանոցի հոգը, իշխան էք. Չայեանի  
տեսնապետութեամբ: Այս Վարչական Յանձնաժողովին օրով և որ  
Պատրիարքարանը դիմումներ ըրաւ պատկանեալ Իշխանութեան  
հիւանդանոցի հացը եւ միսի Պետական պարհենին յաւելման հա-  
մար: 1898 Օգոստ. 4ին, երբ ընտրութեաւ նոր հոգաբարձորին մը  
Պատրիկ Կիւլպինիկեանի տեսնապետութեամբ, Գրիգոր Աղե-  
նասեանի, Տիգրան Մանուկեանի, Գրիգոր Լվուկեանի, Յակոբ  
Մրամազուկեանի անդամակցութեամբ, բարերախտարար Պետական  
պարհելը բարցրացաւ զգացի համեմատութեամբ: 340 օխա հացը  
600 օխա հացի եւ 51 օխա միսը 150 օխայի բարձրացաւ: Այս  
Հոգաբարձորինը կազմեց նաև Տիկնանց խնամակալութիւն մը,  
զործօն անդամուհիններով, որ հասութաբեր նուազահանդիս մը  
սարեց: Խնամակալուհինները մտադիր եղան տարեկան հասութաբեր  
նուազահանդիսներ սարեց: Պատրիկ Կիւլպինիկեանի տեսնապետած  
հոգաբարձորինը Որբանոցի մէջ կարգ մը շինութիւններու  
ձեռնարկեց, ինչպէս զանազան արմեսարաններ՝ որոնց շինու-  
թիւնը անձնութեաբար կատարեց Ազգային ժողովրդական ծանօթ  
հարտարապէտ Գրիգոր Մելիքոսեան, որուն ծախին մէկ մասը  
հոգացութեաւ Զունդի կտակած 2500 ֆրանֆի զաւարով: Այս հո-  
գաբարձորինը կարեւոր շինութիւններ ըրաւ նաև հիւանդանու-  
ցին մէջ, զանազան յարկութամիններ աւելցնելով: Հոգաբարձոր  
ինը կատարած է նաև ուրիշ կարեւոր շինութիւն մը, որուն  
պէտք երկար տեսնե ի վեր զգացի եղած եր Հիւանդանոցին մէջ:  
1860ի տեսները Այլատեան Եռվիաններ աղա մէկ մասուրա եւ  
Փափազեան Միրիման ամերայ կէս մասուրա անուշ շուր յատկա-  
ցուցած էին հիւանդանոցին: Այդ շուրէնց ցարդ չէր օգտուեր հի-  
ւանդանոցը, որովհետեւ ճամբարներու շինութիւնը կարեցի չէր  
եղած յաջողցնել սկիզբէն ի վեր: Պատրիկ Կիւլպինիկեանի հոգա-  
բարձորինը Յարութիւն Ասլանեանի աջակցութեամբ վերջապէս  
կրօս յաջողցնել այդ զործը: 130 մէր երկուրութեամբ երկար  
խողովակներ շինել եւ զետեղել տարով, այնպէս որ այսօր հիւան-  
դանոցը անուշ շուրի առաւելութիւններ կը վայելի: նմանապէս  
առոշի սենեակներ, տափ եւ պաղ շուրի ծորակներ, հաստատեց, հաս-  
տառութեաւ նաև թէլքֆոն:

Այս բոլոր շինութիւնները կատարուած են 1300 ուկիով, հանգանակութեամբ, ժապավինեալ տուարի մը միջոցաւ

Եկեղեցն եւ շինարարներն առւիրուած այս ամփոփոյին մէջ կ'արժէ յիշատակել Յարութիւն էֆ. Ասղանեանը, որ իր զուրգուրանին առարկայ ըրած էր Հիւանդանոցը, իր ծախսով շինել տուած էր երկարեայ ցաւերաց ինչպէս նաև խոհանոցի կազմոծին մէկ մասը, եւրոպական դրութեամբ :

## ՆՈՐ ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Բժշկապետ Տօքթ. Եաղուակեանի հրատարակած տեղեկագրէն տեղեկանալով, գիտական ոգիի համաձայն հիւանդարաններ կը պակսէին Քարուկիր մեծակառոյց հիւանդարանները, որոնք Միքայէլ Յակոբեանի օրով կերտառած էին՝ համապատասխան չէին պահանջուած զիտական դրութեանն Յակոբեաններ, կիւլպէնկեաններ եւ Ռւնճեաններ, իրենց անոնք յաւերժացուցին նորակերտ հիւանդարաններու կառուցում, որոնք լիովին զոհացում առուին պահանջքին: Մեծանուն բժիշկ Տօքթ. Խօրասաննեան ստանձնեց դեղարանի շինութիւնը, ինչպէս Թահմապունեան՝ իր եղբօր յիշատակին կառոյց նորակերտ եւ քարուկիր եկեղեցին: Հետզհետէ եկան նոր շինարարներ, ինչպէս Յակոր Գարամանեան, Սարգիսօֆ եւ Արխանեան, որոնք ստանձնեցին զանազան շինութիւններ: Սուածինը կառոյց հականեխտական ջեռոց (Էմիւլ), որուն լուացարանին մէջ զետեղումը ~ 1000 ոսկկի զնման եւ զետեղման ծախքով ~ 1906 ին աւարտեցաւ: Մասին մէկ մատը հոգաց հոգարձութիւնը: Սարգիսօֆ շինեց հոգետունը եւ Արխանեան՝ հացի փուռը:

Հիւանդանոցի երբեմնի փայտաշէն չէնքերէն այլեւս ո եւ է հետք չէր մնացած: Ամէնուն տեղ հետզհետէ կը բարձրանային նոր յարկեր եւ Պէզնեան ամիրայի կառուցած այս հաստատութիւնը նոր կերպարափոխութիւն մը ստացած էր: Հիւանդանոցը այցելունդը կը մեկնէին գոհ տպաւորութեան տակ, իսկ արտասահմանէն Պայխ գալով հան այցելողները, կը գտնէին հիւանդանոցն Պոլտահայութեան պատուաբեր վիճակի մէջ: Բժշկական մարմինը իր առողջապահական եւ բժշկական մեթոդները աւելի դիւրաւ կը կիրարէր եւ հիւանդանոցի ընդարձակ եւ օգուէտ յարկերտւն մէջ, հիւանդները կատարեալ հանգատութիւն կը գտնէին: Սակայն հիւանդանոցը

տակաւին իր պակասները ուներ, ինչպէս բէօթկէնեան ճառագայթներու զետեղումը, ելեքտրական դարմանումի սրահի պակասութիւնը, յիմաններու յատուկ ուրոյն տարկի մը շինութիւնը որոնք անհրաժեշտութիւններ էին կատարելած ործուած հաս ոտտութեան մը համար

Արդի Հոգաբարձութիւնը այս բարենորոգաւ մները ունի աչքի առջեւ եւ կը սպասէ բարերար նուիրատուներու, որպէս զի անոնք առիթ ստեղծեն իրենց անունը յաւերժացնելու Գթութեան յարկին տակի

## ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐ

Հիւանդանոցի համար աղետալի շրջան մը եղաւ 1915 սկսող շրջանի Այս թուականէն մինչեւ զինադադարի օրը, երեք տարի տևողութեամբ, խիստ տագնասովալի շրջան մը բոլորեց Պէտք է յիշատակել որ գանուեցան այդ շրջանին, հոգաբարձութեան պաշտօնը ստանձնող անձնուեր անձեր, որոնք ամէն զժուարութեան կուրծք տալով շարունակեցին իրենց պաշտօնը, հաց եւ դարման հայթայթելու համար ազգին չքաւոր մէկ գասակարգին

Հիւանդանոցին նորակերտ երկու կարեւոր յարկերը գրաւուած էին արգէն թուրք զինուորներէն, որոնք յետոյ մեծամեծ զոհողութիւններով հազիւ կրցան ծառայել իրեւ հիւանդաբանու Հիւանդանոցը շարունակ ենթակայ էր զինուորութենէ փախտականներ վինտուելու պատուակին տակ քաջաքական խուզարկութիւններու, պաշտօնեաններէ մեծագոյն մասը զինուորագրուած եւ աքսորուած էր, մեացորդ անձերով հազիւ կարելի կ'ըլլար օրը օրին մատակարարել հիւանդանոցը ծանր զժուարութիւններու տակի Զինուորական իշխանութիւնը աժան զինով նպարեղէններ կուտար հիւանդանոցին, բայց ամբողջ պէտքը չէր լրացնէր շատ անհրաժեշտ առարկաններու պէտք կար, եւ հոգաբարձութիւնը իւր ովասնն կը ջանար լրացնել այդ պէտքը

Երբ զինադադարը կնքուեցաւ, հիւանդանոցի նիւթական վիճակը զգալի բարեփոխութիւն մը չկրցաւ կրել, որովհետեւ ազգը գտնուեցաւ աննախնթաց եւ անօրինակ երեւոյթներու առջեւ

Բազմաթիւ որբեր եւ տարագիրներ խուժեցին Պողիս, եւ ազգին նպասաններն ու օգնութիւնները չէին բաւեր հօգալու զանոնք Հիւանդանոցը գարձեալ անձկութեան մասնուեցաւ, մինչեւ որ Հայ կարմիր Խաչը ստանձնեց Հիւանդանոցի հոգը եւ Տօքթ. Զիլինկիրեանի զինուարութեամբ կազմուած հոգաբարձութիւնը առիթ ունեցաւ, հիւանդանոցի բարենորոգումներով զբաղելու


## ՎԵՐԶԱՐԱՆ

Արդի Հոգաբարձութիւնը կազմուած՝ 1921 Փետր.ի  
սկիզբը, Հայ Կարմիր Խաչի կողմէ, ամէն չանք ի զործ  
կը դնէ հիւանդանոցի պահաները լրացնելու համար, եւ  
կարն պահօնավարութեան ունեցած է միփ-  
թարութիւնը ազգին տառապող եւ աղքատ զաւակներուն  
կարելի եղած չափով օգտակար հանդիսանալու, ուսկայն  
հիւանդանոցը ամբողջ ազգինն է, ամէն հայ պէտք է փա-  
փառի յիշատակ մը ունենալու այդ հաստատութեան մէջ։  
Կարգ մը թերթիներ՝ ինչպէս ելեֆտական դարմանման սրան,  
Ռէօրկէնեան Ք. Ճառաբայր, գիտական մէրուներով նոր  
գոմի մը եւ հաւնոցի մը հաստատումը եւն. բարեւար ան-  
ձերու նպանտներով միայն կրնան գլուխ ելլել։ Հոգաբար-  
ձութիւնը այս հրատարակութեամբ կ'ուզէ ամբողջ ազգին  
ուշադրութիւնը հրաւիրել հի անդանոցի վրայ, ցուցընելով  
թէ Պէզնեանէ սկսեալ մինչեւ նոր ժամանակները, ամէն  
դասու հայ, որ յիշատակ մը ունեցած է հիւանդանոցի մէջ  
անկորնչելի պիտի դարձնէ իր անոնք, ազգային գործին  
մէջ իւրովսանն թերելով իր մասնակցութիւնը, ապագայ  
պատմութեան մէջ յիշատակութեան արժանալով։

ՀԱՅՈՒԹԻՒՆ ԱՅՍՏԱՀԱՅ

## ՆՈՐ ՅԱՐԿԵՐՈՒԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Յովին. Յակոբեան.— Բնիկ Սամաթիացի, աղքատ ծնողքի զառակի ինքնողնութեամբ առաջացած եւ բարձրագոյն դիրքի հասած անձնաւորութիւն մը որ իր փառքի օրերուն մէջ չէ մուցած նպաս-



### ՅՈՎԵԱՆՆԵՍ ՅԱԿՈԲԵԱՆ

մել այլոց վիճակին բարելաւմանը եւ բարուցման համար Յովին. Յակոբեան 1897-ն Մանչէսթը հասատուած է եւ դրեթէ մատապապէս քառն տարի մնայուն կերպով հռն ներկայացուցիչը եղած


է հայ վաճառականէւթեան 1881ն սկսեալ՝ անջատ եղբօրմէն՝ սեղա-  
նաւորական հասաւատութիւն մը հիմնած է, իբր անմոռանալի անուն  
մը կը թողու, վասն զի ազգին բազմապիսի պէտքերուն միշտ հաս-  
նելու եռանդը ունեցած է, Այսպէս Մանչէսթըրի Հայոց եկեղեցւոյ  
շինութիւնը իր նախաձեռնութեամբ եւ նպաստով կատարուած է:  
Ազգ • Հիւանդանոցի վերտշինութեան համար 1886ին իր եղբօրը  
հետ տուած է 4000 սոկի, ինչպէս նաև նոյնքան գումար մը Սա-  
մաթիոյ եկեղեցւոյն վերանորոգութեան համար վերջին շինութեանց  
առթիւ կանանց հիւանդարանը — Յակոբեան յարկաբաժինը — կահա-  
ւորելով անձնականէն հողաց զրեթէ 3700 սոկի Մ եռաւ 1908 մարտ  
14ին եւ թաղուեցաւ իբր բարերար հասաւատութեան՝ Ազգ. Հիւան-  
դանոցի շրջափակին մէջ:

—————

## ԱԲԻԿ ՈՒՆՃԵԱՆ


Աբիկ Ունճեան, Պոլսահայութեան անքան ծանօթ այս դէմքը,  
ծնած է 1831ին, նախասպէս զբաղած է ինք փոքր առեւտուրներով,  
բայց յետոյ եղած է առաջնակարգ վաճառական Երկար ատեն բնա-  
կած է Գասթէմունի, եւ հոն յետոյ հետզհետէ ընդարձակելով իր  
առեւտրական զործերը, կառավարական պաշտօնաւանց հայթայթից  
եղած է Ապա եղած է զլիսաւոր հայթայթիչը Էտիրնէի Բ. գօրարա-  
նակին, իր եղբօր՝ Մաթուս Ունճեանի հետը կարեւոր գործառնու-  
թիւններ ունեցած է Սպարապետի գրան հետ Այդ միջոցին է որ  
Պալայի աստիճան եւ Մէջիաթիէի Բ. աստիճան ուտացած է.

1860 թուականէն սկսեալ, Ունճեան, յաճախ անդամակցած է  
Պատրիարքարանի Փողովներուն իր անունը կը գտնենք Բերայի  
եւ Գատը-զիւղի Թաղական խորհուրդներուն ցանկին մէջ, Սովելոց  
Յանձնաժողովի զլիսաւոր եւ գործօն անդամներէն մին եղած է, Սա-  
նասարեան վարժարանի եւ Արմաշու Դպրեվանքի Խնամակալու-  
թեան անդամ Արմաշու Դպրեվանքը իր նուիրատուութեամբ եւ  
ջանքերով բացուեցաւ եւ զլիսաւոր արար իր օգնութիւններով պահ-  
պանուեցաւ, իր մեծագոյն բաղկանքն էր ազգին մէջ ուսեալ եկե-  
ղեցականութիւն մը պատրաստել, որ կէս զի անոնք աշխատին փա-



ԴԱԵՄ. ԱՐԻԿ Էֆ. ՈՒՆՁԵԱՆ

ուստորել հայ եկեղեցին, ջերմմեանդ ուխտով։ Իր անձնական ծախս-քով 1888ին վերաշինած է Խւակիւտարու Ա Կարապետ եկեղեցին, որ այրած էր արդէն։ Ազգային Հիւանդանոցի Ռւնճեան յարկաբաժնի շինութիւնը աեղի ունեցաւ 1905 Օգոստ. 13, եւ կարեւոր պակաս մը լրացուց այդ հաստատութեան մէջ։ Արիկ Ռւնճեան իր եղբօրը Մաթուս Ռւնճեանի հետ, հիւանդանոցի բարերարներու շարքին մէջ կարեւոր աեղ մը գրաւելու իրաւունք ստացած է։



ՍԵՎԵՐԻՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆՆԵՐ

Բարեյիշատակ Մահտեսի Սերովբէ Կիւլպէնկեանէ սկսելով,  
Կիւլպէնկեան դերդաստանի բոլոր անգամները մասնաւոր գուրգու-  
րանք մը ունեցած են հիւանդանոցի համար։ Մահտեսի Սերովբէ  
Կիւլպէնկեանի անակնկալ մահէն յետոյ իր որդին Պատրիկ Կիւլպէնկ-  
եան, իր հօրը բարերարութեանց արժանաւոր յաջորդը եւ շարու-  
նակողը եղաւ։ Կիւլպէնկեաններ ոչ միայն հիմնեցին Հիւանդանոցի  
մէկ հոյակապ յարկաբաժինը, վիրաբուժական ապակեպատ սրահով,  
դիտական վերջին մէթոաններով, այլ եւ շարունակ իրենց նպաստնե-  
րը ու օգնութիւնները անպակաս ըրին։



ՍԵՐՈՎԲԷ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ

Սերովբէ Կիւլպէնկեան, բնիկ կնսարացի, Պոլիս հաստատուած,  
եւ իր ընդունակութեամբը առեւ տրական ասպարէզին մէջ առաջ-  
նակարգ զիրք զրաւած՝ անտարբեր չի գանուեցաւ ազգային ամէնն  
պէտքերու, Յովհաննէս, Սարգիս Կիւլպէնկեանք, նոյն ուղղութեամբ  
շարունակեցին Սերովբէ Կիւլպէնկեանի, անմոռաց յիշատակ թողլով  
այդ հաստատութեան մէջ եւ զեռ վերջերս այդ բարեհամբաւ գեր-  
դաստանի շառաւիղներէն Կիւլպապի Կիւլպէնկեան, որ գժբազդ  
պայմաններու մէջ կը բաժնուէր աշխարհէս, ընդհանուր առագ պատ-

ճառելով տղթին, չեր մոոցած ազգին տունը եւ կոտակած էր 5000 տոլար, հիւանդանոցի կարեւոր մէկ պէտքը լրացնելու:

Պ. Պատրիկ Վիւլյէնիսիան որ երկար ատենէ ի վեր կը բացակայի Պոլսէն, կը շարունակէ իր արժանաւոր յաջորդութիւնը Վիւլյէնիսիան բարեհամբաւ գերդաստանին, իր սրախն այնքան մօտ պահելով հիւանդանոցը:



### ՄԻՔԱՅԵԼ ՑԱԿՈՒԲԵԱՆ

Տօրք. Մքալէկ Խօրասանճեան.— Բնիկ Պոլսեցի, ծնած՝ Ֆէնէք 1835ին Հայրն էր Պետրոս ամիրաս Խօրասանճի որ ժամանակին հետ բազդատամամբ շատ զարգացած զաղափարի տէր էր, եւ իր զաւակները Եւրոպա դրկեց ուսման համար: 1848ին իր թովմաս եղբօր հետ Բարիկ ուղեւսրեցաւ բժշկութեան հետեւելու: Նախ Լիոէ Գոնտորսէի եւ յետոյ բժշկական համալսարանի մէջ վիայլուն ուսումներ առաւ: 1859ին Պօլիս դարձաւ եւ սկսաւ բժշկութիւն ընելու Եղոծ է հիւանդանոցի հոգաբարձու: 1873/ն կայս. բժշկական վարժարանի ուսուցիչ անուանուեցաւ, պաշտօն զոր վարեց մինչեւ 1902: Իրաւամբ կոչուեցաւ բժիշներու բժիշկ: Վախճանեցաւ 1903 Սեպտեմբեր 17:

Դիոզինես Թամբապրունեան. — Բնիկ Կեսարացի, եղբայր ծառնօթ սեղանաւոր կարապետ Թահթապրունեանի, որ իր մահէն յետոյ եղբայրը իր յիշատակին կառոյց Հիւանդանոցի քարուկիր մատուոը՝




### ԴԻՈԶԻՆԷՍ ԹԱՀԹԱՊՐՈՒՆԵԱՆ

Նկեղեցւոյն օծումը կատարուեցաւ 1906 Դեկտ. 1-2-3 օրերուն մէջ հանդիսաւորութեամբ եւ կոչուեցաւ Ս. Փրկչի մատուու

Յարուքին գարամանեան. — 1905ին Յարութիւն էֆ. Գարամանեան փափաք կը յայտնէ իր հանգուցեալ եղբօր Յակոբ էֆ.ի բաղձանքին համաձայն հիւանդանոցին նուրիելու հականեխական ջեռոց (էթիւլ) մը, 1000 սակիի գնումով եւ ծախքով։

Մանտեսի Յարուքին Արիսանեան. — Մնած է Երգնկայի Փոքր Արմտան գիւղը իր զաւսկը կարապետ Արիսանեան Հիւանդանոցի մէջ անձնականէն շինած է փուռ մը, իր հօր յիշատակին։

Գառնիկ Սարգսիոֆ. — Բնիկ Պոլուեցի, Պոլսոյ առաջնակարգ ժամագործը Անտարբեր չէ մնացած դէպի Ազգը իր անձնականէն հոգացած է Ազգ. հիւանդանոցի հոգեւունի շինութիւնը։



ԳԻՆ 1 ՈՍԿԻ